




ԱՐԵՎԱԴՐ

Կրօնական Գրաւոն Բանաւրական



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏ. ԵՐՈՒՊԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ՆՈՐ
ՀՅՈՒԱՆ

1961

Lt.
such

«سيون» مجلة أرمنية شهرية، أدبية، ثقافية، لغة، إنسان

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		Եթես
— Մեր կրօնական գրականութիւնը		65
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Արդար ինչո՞ւ կը տառապի	ԴՐ. Ա. ՍԱՐՈՎԵԱՆ	68
ԲՈՆԱԾԵՐԸՆԱՆ		
— Նղանակներ	Վ.ՏԱՐՈՆԻԻ	73
ԲԱՆԱԾԻՐԱԿԱՆ		
— Յաճախափառում	Ն. ԵՊԱ. ՇՈՎԱԿԱՆ	74
ԿԱՆՈՆԱԳԻՏԱԿԱՆ		
— Վարդապետութեան աստիճանները Հայ Նկեղեցւոյ մէջ	«ԼՈՅՍ»	76
ԵԿԵԼԵՅԱԼ-ՊԱՏՄԱԿԱՆ		
— Նկեղեցւոյ միութեան վերաբերեալ տեսութիւններ	Թրգմ. Մ. Ա. Օ.	80
ԳՐԱԽՈՋԱԿԱՆ		
— «Էլիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի Համեմատութեամբ 562 Լեզուների»	ԱՆՈՒԶԱԼԻԱՆ Վ.Ր. ԶՂԶԱՆՍԱՆ	85
ԽՄԱՆՏԱՅԻՐԱԿԱՆ		
— Միջոցը եւ ողին	Թրգմ. ՇԱՀԵ. ՎԱՐԴԱՊԵՏ	89
Համարում Տք. Ֆերի եւ ընտրութիւն Քենըրապրբի նոր Արքեպիսկոպոսին		91
Ընտրութիւն Լուսարարապետի Ս. Արոռոյս		92
Տնօրինակալութիւն		92
Ս. Պատրիարք Հօր պատօնական այցելութիւնը Վեհափառ Թագաւորին		93
Ա. ՑԱԱՐԻ ՆԵՐԱՅԻՆ		
— Նկեղեցականք-Բեմականք		94
— Պատօնականք		95
Զեկոյց Դալուս Կիւլպէննեան Հիմնարկութեան		96

**ՍԻՌՆ-Ի Տարեկան Բաժնեզինն է,
բոլոր երկիրներու համար, Անգլ. Շիլին 20**

تصدرها - بطريق كنيسة الارمن الارثوذكس المطران والمقرر المسؤول - صاحب النشرة رئيس الأساقفة هايكازون ابراهيميان
مارس ١٩٦١ العدد ٣ طبع في مطبعة دير الارمن - القدس

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

— Ա Կ Ո Ւ —

ԼԵ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇԲՁԱՆ

1961

◀ Մարտ ▶

Թիւ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Բ.

Եթէ, անցնող դարու մեր մեծ խմբագիրներուն նման, հանրային կարծիքի այսօրուան առաջնորդներն ալ ըլլային հաւատքով մնած եկեղեցասէլներ և իրենց թերթը դրոշմած ըլլային Հայց. Եկեղեցւոյ հարազատ ողիով, անտարակոյս որ կարելի պիսի շըլլար խօսիլ անհրաժեշտութեանը մասին հրատարակութեան մը, որ ըլլար մեր Եկեղեցին օրաթերթը: Որովհետև խոր ցաւ է հաստատել այստեղ գժրախտ իրողութիւնը որ մեր թերթերը պարզուած են կրօնական ողիէ: այդ է որ կը տանի հայ Եկեղեցականը մտածելու ստեղծումի մասին բեմի մը՝ ուր կարենայ զէպքերն ու դէմքերը ներկայացնել օրուան ընթերցողին՝ իր հաւատքի լոյսին տակ, ամուլը պահելու համար Եկեղեցին:

Մեր մամուլը կը զբաղի Եկեղեցիսվ և Եկեղեցականներով, բայց բնաւ կրօնքով: Ան կը սնուցանէ պղտոր հետաքրքրութիւն մը Աթոռներու և Աթոռանիստ Եկեղեցիներուն նկատմամբ, սակայն միշտ և ամէն տեղ՝ հաւատքի զանցառումին, չըսնլու համար խախտումին ի ինդիք:

Այս է մեր գժբախտ իրականութիւնը, երբ կ'ուզենք հպանցիկ ակնարկով մը փնտոել մեր ներկայ մամուլին մէջ, գտնելու համար մեր Եկեղեցիի գերագոյն շահերէն և անոր վարդապետութեան հիմնական ուսուցումներէն բղխող ուղղութիւն մը:

Անտարակոյս որ սխալած չե՞ն բնաւ անոնք՝ որոնք մամուլին ոյժը բաղդատած են բանակներու զօրութեան: Ներկայ աշխարհի հանրային կարծիքը և ընկերային մեծ շարժումները արդիւնք են զադափարական այն քաղաքացութեան որուն զիսաւոր տարածիչն է թերթը: Անով կը սնանին, ուղղութիւն կը ստանան և կը մտածեն ուղեղները ժողովուրդի մեծ զանգուածին, որ չունի ժամանակ և կարելիութիւն գիրքեր և մասնագիտական հրատարակութիւններ պեղելու:

Եւ ի՞նչ կուտայ հայ թերթը՝ հայ զանգուածին:

Ամէն ինչ, բացի կրօնքէ:

Զենք ուզեր մանել երկար բացտարութիւններու մէջ, լոյսի բերելու համար այս երևոյթին հիմնական պատճառները: Բազմաթիւ են անոնք և այլազան:

Սակայն և այնպէս, չե՛նք կրնար լոել անոնցմէ երկու քը. անսարքերութիւն և անսարուածութիւն:

Անսարարկելի իրականութիւն է որ կրօնական կեանքը և մանաւ անգ հետապրդութիւնը կրօնական հարցերու նկատմամբ տեղի տուած է պաղ անտարբերութեան մը, արդիւնք կրօնական դասախարակութեան խզմալի վիճակին:

Ո՛չ մանուկ հոսուկին մէջ և ո՛չ ալ հասունութեան աարդիին, հայը շունի՛ այլևս հոգեկան այն աշխարհը ուր կը տիրապետէր հաւատաքը, ոչ ալ չերմ կապը որ զի՞նք կը շաղկապէր իր Եկեղեցիին:

Դարուս յանցանքը, զաղափարներու զարդացման ընդհանուր երկոյթ թէ անհոգութեան արդիւնք: Կը կարծի՛նք՝ բոլոր միասին տուած հայ հոգին կը տանին զայն հեռու իր պապերու լոյս հաւատքէն, իր դարաւոր աւանդութիւններու կրօնարոյր օճախէն, իր խնկաւէտ տաճարներու վերացումի և այլակերպումի երբեմնի տօնախմբութիւններէն, իր մեղեդիներէն և շարականներէն, իր սրբութենէն և իր հոգիի մեծութենէն:

Կը հուատանք, առաջին հերթին, մամուլի մը անհրաժեշտութեան: Պէտք է որ Եկեղեցին կարենայ պոեզծել իր օրաթերթը և ստանձնէ պատասխանատութիւնը հանրային կարծիքի ղեկավարումին, երբ տակաւին ուշ չէ ժամանակը և ազտա՞ ասպարէզը: Արովհետեւ անտարբերութիւնը բացակայութիւն մըն է տակաւին, որուն յաջորդող ներկայութիւնը անաստուածութիւնն է, իր վարդապետութեամբ և կազմակերպուած քարոզչութեամբ:

Երբ կը խօսինք հայ մամուլի մասին, ի մտի ունինք զիխաւորաբար Արտասահմանի հայ մամուլը, որ, ազտառութեան բացառիկ պայմաններու մէջ զարգացած, կը կրէ ամբողջական պատասխանատուութիւնը իր զաղափարներուն և տեսակէտներուն:

Չե՛նք կրնար նոյնը ըսել Հայաստանի հայ մամուլի մասին, որմէ պահանջուելիք առաւելագոյնը կրնայ ըլլալ միայն որ հանգիստ և ազտա թողու մեր ժողովուրդին կրօնական զարգումները և հաւատքը, առնուազն հրաժարելով պայքար մղել է կրօնքին դէմ:

Թէ ի՞նչ են կարելիութիւնները կամ կա՞ն անոնք որպէսզի Հայց. Եկեղեցին օրաթերթերու ցանցով մը ի՞նչ ասպարէզ և տայ Աղդին իր հայրերու հաւատքին ողիով ներշնչուած զաղափարական ուղղութիւն, ըլլալով ազգակ մը պզային այլամերժ կազմակերպութիւններու մերձեցման և հանդուրժողութեան:

Չե՛նք կարծեր:

Որովհետեւ չէ հասունցած ժամանակը: Վստահ ենք նոյնիսկ որ զտնուին շատեր, որոնք այլանգակ և ապաժամ զտնեն զաղափարը: Սակայն, երբ զարդանայ մեր պատմութեան ընթացքը և բոլոր անոնք որոնք դարէ մը ի վեր կը փնտուեն նոր կապեր՝ կապելու համար հայ նողին իր անցեալին և փոխարինելու համար Եկեղեցին անդրագաննան թէ լեզու, զրականութիւն, մշակոյթ, ակումբ և քաղաքական զաղափարախօսութիւն թէն կրնան կատարել զեր մը և սակայն չե՛ն կրնար զրաւել հողին գանգուածին իր ամբողջութեամբը, չե՛ն կրնար նետել անոր խորը անսասանելի արմատները կրօնաշունչ հաւատքի մը և անքակտելիօրէն կապել զայն Հայութեան, փոխարինելով մկրտութեան աւագանը և միւռոնի զրոշմը, այն ատեն հասկցուի թերես մեր մտահոգութիւնը, յանուն նախ մեր Եկեղեցին և ապա՝ Հայութեան:

Հողիներու մէջ կրօնական զգացումը արթնցնելու համար, շատ անգամ



բաւական է մատնանիշ ընել կրօնական խորհուրդ մը կամ քրիստոնէական առաքինութիւն մը: Եատ յաճախ հոգեկան յաղթութիւն մը, մարտիրոսի մը վկայաբանութիւնը, փուշէ պատկ մը, անզգայ սիրտերը կրնան շարժել, անոնց խորը ստեղծելու համար հոգեկան անուշ սարստուներ:

Կրօնքը՝ ինչպէս անհատին՝ այնպէս ալ ժողովուրդի մը մէջ անկախ և առանձին ապրող զօրութիւն մը չէ, անիկա կ'ազդէ զաղափարներու և բարքերու վրայ և բարոյական ու մտաւոր սատար կը հանդիսանայ, եթէ մարդիկ կարենան ըմբռնել իր բարիքը և զայն իրեւ գերազանց սպեզանի գործածեն իրենց հոգեկան ու բարոյական կեանքին. այլապէս ինքն ալ կ'ազդուի ա'յն միջավայրէն՝ որուն մէջ կը շնչէ ու կը շարժի: Ճիշդէ է թէ կրօնական ճշմարտութիւնները նման հակազդեցութիւններէ չեն նսեմանար ըստ ինքեան, բայց կը նահանջն մարդոց հոգիներուն մէջ, եթէ իրենց շուրջը ներգործող ընկերային պայմանները համընթաց չլծակցին կրօնքին և չպահեն իր պատկառանքը:

Միւս կողմէ, այդ նահանջը հոգիներէն ներս զրաւականն է նոր յարձակումներու, որովհետեւ սիրտերու լայն ու անհուն խառնարաններէն դուրս ցայտող այց բոցը դիւրին չի մարիր, թէ իսկ մարմարէն աւելի պազ քարացումներ պարուրեն զինքը: Կրօնքը կրնայ մենանալ ընկերային նոր զգացումներու և զաղափարներու թափին առջև, սուկայն իր ներքին իրականութիւնը և մարդուն հոգեկան կապը իր հետ, ինչպէս նաև դպրաւոր այն փորձառութիւնը թէ՝ մարդկութիւնը անկարող է լաւազոյն և տեսական կեանք մը շնուրու, եթէ չծրարէ իր հոգիին խորը աստուածային հուրին մէկ կայծը կամ գէթ խտղանքն իր տեսիքներուն, կը մնայ միշտ հաստատ և անխաթար:

Անիմաստ անտարերերութենէ մը տաղտկացած հոգին՝ օր մը իր զգաստ զուարելութեանը մէջ կ'ըմբռնէ թէ աւելի բուռն է հոգեկանին սէրը քան նիւթականին հրապարար: Միւս կողմէ սակայն ամէն զգացում մշակուելու և զարդանալու համար պէտք ունի զարթուցիչ զողոտրիկ ձայներու և սրտագին հրաւերներու, արթնութեան այդ պահը անուշելու համար, առաջնորդելով միտքն ու հոգին երկնքի գծիտ երանութիւններուն: Կրօնական հրատարակութիւնները կրնան այդ գերը կտարել, օժանդակ հանդիսանալով Եկեղեցիի քարոզչութեան և կրօնական շարժամին:

Այս գործը սակայն պէտք է յառաջ տանիլ տեսական բայց խաղաղ ու բնական ընթացքով մը, առանց բերզը զրաւելու ուժգին զրոներու, որովհետեւ ամէն բուռն արտայայտութիւն իր հականարուածը կը պատրաստէ: Մարդերը համոզելու և հոգիները զրաւելու կերպը անոնց կողը խթելու և լոյսի ուժգին փայլակներով զիրենք շացնելու կերպը չէ: Աւշադիր պէտք է ըլլալ որ կրօնական այս արթնութեան գործը հոգեկան տազնապի մը զառանցանքները չունենայ, Աւետարանի քարոզութեան մեթուած փողի շափնչը չէ, այլ համոզումներուն ազգելու հոգեբանական կերպը, որովհետեւ, ինչպէս ըսուած է, մարդկային ամէն սրտի տախտակին վրայ անծանօթ մասներս գիրեր կան զրուած, զորս կարդացնել տալու հնարքը ամենէն քաղցրագին պարտականութիւններէն մին է Եկեղեցիին:

(Եարութեակիլի՝ 2)

6.

ԿՐԹՈՒԱԿԱՆ

ԱՐԴԱՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԿԸ ՏԱՌԱՊԻ

•

Ենա զմենք մեր բառանց եւ վասն
մեր շարշարին (ԵՍ. ԾԳ. 4):

Յիսուսի կրած տառապանքներուն մասին
ակնարկութիւններ կան եռայի մարդարէի
զրքին ԾԳ. գլխուն Տէջ: Նա մեզի նման
տառապեցաւ իր երկրաւոր կեանքի ընթաց-
քին, որ Բեթղեհէմի կոտորածով սկսու և
փողոքայի խաչավ զերշացաւ:

Տառապանքը ընդհանրապէս մեղքի հե-
տեանքը նկատուած է: Ամէն տառապանք
թէն անպայման մեղքի արգիւնքը չէ,
քանզի տառապանքներ կան որոնք կեանքի
պայմաններէն կամ միջավայրի աննպաստ
կացութենէն կը ձնին, բայց և այսպէս
մարգկային կեանքի մէջ շատ մը վիշտերու
և նկառութիւններու պատճառը պարզապէս
մեղքն է: Վերջին համաշխարհային պատե-
րազմը ունի անշուշտ մէկէ աւելի իր պատ-
ճառները, քաղաքական, անտեսուկան, ըն-
կերային, ազգային և այլն, սակայն երբ
վերլուծենք զանոնք, զարձեալ կը գտնենք
թէ ամէնուն արմատը ուրիշ բան չէ այլ
մեղքը: Ախալ մը գործուած է, և այդ
սիսալին արզիւնքը տակաւին այսօր մարդ-
կութիւնը կը կրի ամէն տեղ: Ա՞զ գործեց
այս սիսալը, Ամերիկան, Անգլիան, Ֆրան-
սան, Գերմանիան, Խուալիան, Ճափոնը:
Զենք գիտեր: բայց մէկ բան գիտենք որ
սիսալ մը գործուած է: Հաւանական է նաև
որ ամէնքն ալ ունեցած ըլլան իրենց որոշ
բաժինը այս սիսալին մէջ:

Երուսաղէմի մէջ Բեթղեհզա աւազանին
քով 38 տարիններ ի զեր տառապանք կիւանդ
մը կար: Երբ Յիսուս բուժեց զայն, ըստ
անոր՝ Անհա բուժուեցար. զնա՞, այլեւս մի՛
մեզանչե՛, չըլլայ որ ենզի աւելի չար բան մը
պատահիր: (Թովկ. Ե. 14): Ասով ըստ ու-
ղեց Յիսուս անոր թէ սիսալ ապրելակերպի
մը կեանելուն համար այս բանը իրեն պա-
տահած է: Կետեաբար անկէ ետք զգոյշ
պէտք է ըլլայ որ ա՛լ աւելի տառապանք-

ներու չենթարկուի: Մեղքին գարձաք մաս
է: Ճօրճ Հէրպերթ իրաւամբ կ'ըսէ: «Պատիճը
թէեւ զանդակ կը տարձի, բայց կուզայ որ
մը չէ օր միո: Ուսափ ուր որ մեղք կայ,
հոն պատիժը անխուսափելի է: Ասկէա
բնութեան մէջ տիեզերական օրէնք մըն է
որմէ չենք կերպար խոյս տալ որեւ կերպով:

Բայց Յիսուս մեղք չունէք: Այլիշ կրօնի
կրմացիրներ, մարգարէներ, առաքեաներ
և սուրբ մարգիկ մեղքի փորձառութենէն
ազատ չէին, հետեւ արար միշտ ապաշխա-
րութեան պէտքը զգացած են: Աստուծոյ
սրտին ամէնէն մօտ ապրող Սազմուսիրզուն
Դաւիթ՝ 50րդ (աշխարհաբարի մէջ 51րդ)՝
Սազմուսի իր մեղքերը կը խոստավանի
հրապարակաւ: Պետրոս իր ծանր յանցան-
քին համար կու լոյ գտնապէս (Մատթ.
Էջ. 75): Պողոս ինքինքը մեղքաւորներուն
գլխաւորը կը համարէ (Ա. Տիմ., Ա. 15):
Ժ. զարուն, Հայ Եկեղեցոյ մէծ սուրբե-
րէն մին Գրիգոր Նարեկացին, իր գրած
Նարեկ Աղօթամատեանին 56րդ Բանին մէջ
իր մեղքաւոր վիճակը բացատրելու համար
հարիւրէ աւելի հմանութիւններ կը գոր-
ծածէ: Խոկ 24րդ Բանի Ա. հատուածը ամ-
րազութեամբ իր մեղքերը բացատրող նկա-
րգորութիւն մըն է: Նոյնպէս Օրդ Բանի
մէջ Նարեկացին իր մեղքաւոր վիճակը ցոյց
տալու ատեն վանայ լիճին ջուրը՝ մելան,
զաշտը՝ թօւզի և անտառի եղէզը գրիշ
զործածելով հազիւ հազ փոքր մաս մը կը
նկարագրէ իր մեղքերէն:

Յիսուս սակայն մեղքի գիտակցութենէն
բացարձակապէս ազատ էր: Իր հակառա-
կորդները խոստավանեցան ասիկա և ըսին:
ԱՎարդակաբ'ս, զիտենք որ եւսարիս ես, եւ
մէկուն համար հոգդ չէ, եանզի մարդոց ե-
րեսպատութիւն չես լիներ, այլ Աստուծոյ
համբան հմաւրտութեամբ կը սուլիցնես»
(Մրկ. ԺԲ. 14): Խնձպէս նաև ինք առիթով
մը ըստւ: «Ձեզիկ օվ կրնայ զիս յանդիմա-
նել մելիքի համար» (Թովկ. Ը. 46): Սւ «Քիչ
վեցը անա այս աշխարհի իշխանը պիտի
զայ եւ անիկա իմ վրաս բան մը չունի»
(Թովկ. ԺԴ. 30):

Եթէ Յիսուս անմեղ էր, ուրիշ ինչո՞ւ
տառապեցաւ: Խնձու Աւագ Զորի քշարթի
օրը Սինետիփսնի մողովը գումարուեցաւ և
Յուղան զինքը մատնելու համար գործի

սկսաւ : Խնչո՞ւ Աւագ Հինգչարթի երեկոյ , Փիթսումանիի պարտէզին մէջ երբ կ'ալօթէր , առանց յանցանքի ձերբակալուեցաւ , և նոյն դիշեր նախ Խնճայի , յետոյ Կայիափայի , իսկ յաջորդ առաւտօս Պիգատոսի , ազա Հերովդէսի , և կրկին Պիգատոսի առջն գատուելու բերուեցաւ : Խնչո՞ւ Աւագ Աւրարթ օրը չարչարուեցաւ և Պողոսիայի բւրուրին վրայ մահուան պատիժը կրց : Այս բարոր և նմանօրինակ հարցումներ մեզ կ'առաջնորդեն աւելի մեծ հարցումնի մը՝ որ է չինչո՞ւ արդարը կը տառապի այս աշխարհի մէջ :

Անիկա մէծ հարց մըն է բայց ոչ նորու Դաւիթի իր Աղամաներէն ոմանց մէջ զայն լուծելու կը ջանայի : Յոր երանելի իր երեք բարեկամները իմաստափրական մէծ իորդիքածութիւններ կ'աւնենան այս հարցին շուրջ Խաչին գորու մէջ առաքեալներու միտքը չարչարող ամիսնամէծ խնդիրը այս էր : Ծիսուս , որ բացարձակապէս արդար էր , ինչո՞ւ տառապիցաւ : Այսօր ալ այս հարցը միշտ կը յուզուի . ռեկրարը ինչո՞ւ կը տառապի :

Ա . — Արդարը կը տառապի անոր համար ու աշխարհի իրեն յարմար միջավայրը չի՞ : — Ո՞վ է արդարը : Արդարը այն է որ այս աշխարհի սովորական ընթացքէն տարերը ու բարձր սպիրլակերպի մը կը հետեւի : Աշխարհի մարդկի ընդհանրատպէս չօշափելի ու տեսնանելի արժեքներով գը հետաքրքրուին , և ամենէն կարենը իրենց համար նիւթական շահն է , որուն պահանջածին համաձայն կը շարժին ի որոյ սկզբունք մը չեն հետապնդէր : Գիտանալուի նման , իրենց գտնուած տեղուոյն համեմատ գոյն ցոյց կու տան : Անհաւատի հետ անհաւատ և հաւատացեալի հետ հաւատացեալ կը ձեւանան , բարի մարդոց ընկերակցութեան մէջ բարի կ'երեան , իսկ չար մարդոց հետ չար : Աւրիշ խօսքով , ցանկապատին վրայ կը կինան միշտ , շատով անցնելու համար այն կողմը՝ որ իրենց շահաւոր կ'երեայ : Այս տեսակ մարդոց ոչ խօսքին , ոչ ստորագրութեան և ո՞չ ալ սրեւ յանձնարարութեան կը վստահուի :

Կիհանքը այս կարգի անսկզբունք մարդոց համար կարծես երկու նպատակ ունի միայն , գրամ և հաճոյք : Դրամ շահն , հոգ չէ թէ

խարդախ են գործածած միջցներու : Եթէ հարուստ ես , այդ բոլոր սիսակներու իրենց տեսակէտով կը ներոււին : Դրամը շահելէդ վերջը երկրորդ ընելիքդ է զայն զայելու անձնասիրաբարը : Արքան կրնաս գրամի ոյժով ուրախակի ժամանակ անցնել և հաճոյքներու մէջ թաղուիլ , ա'յնքան հասած կ'ըլլաս կեանքի նպատակին : Այս է ահա աշխարհի մարդոց կեանքին փիլիսոփայութիւնը :

Արդարը սակայն այսպիսի բաներէ հանոյք չի զգար . առանձին իսկ մնայ այս աշխարհի մէջ , իր որոշ սկզբունքէն չի շեղիր : Աշխարհի մարդոց նման , եթէ մէկը յանցաւոր է , զայն չ'արդարացներ պարզէն իրեն բարեկամ , դրացի , հայրենակից ըլլալուն համար , և կամ անէն նիւթակն շահն մը ակնկալելուն պատճառաւ : Ա'չ ալ արդարը կը հալածէ , իր կողմակիցներուն հաճոյք ընծայելու համար : Այլ անոր այսոն այս և ոչը ոչ է :

Ահա թէ ինչու արդարը և աշխարհի մարդիկ չեն կրնար նոյն միշտակայրի մէջ ապրի կամ միենայն ճամբէն քալել : Արդարը իրեն համար առանձին միշտակայր մը կը ստեղծէ և աշխարհի պատկանած մինուլորանին հեռու կ'պարի : Աւատի արդարը աշխարհի հասանքէն չքշուելուն համար կը նախատու չըրառնակի : Աշխարհ չի կրնար անոր հետապնդած բարձր սկզբունքները գնահատել , հետեւ արար կը հալածէ զայն :

Սոկրատ (468-399 Ն. Ք.) Յունաստանի մէջ Աստուծու գոյութեան , անհանութեան և այլ հարցերու շուրջ երիտասարդներուն նոր սեսակէտներ կը որդիցներէ : Ժողովուրդը սակայն չէր կրնար մարսիլ այս նոր գաղափարները , ուստի կը հալածէր զայն : Երկութէն մէկը պէտք էր որ ըլլար . կ'ամ ժողովուրդը վեր ելլելու էր իր տգիտութեան մակարդակէն , և կ'ամ Սոկրատ վար իշնելու էր ապրելակերպի ու խորհելակերպի իր բարձր չափանիշէն : Ժողովուրդը վեր չելաւ , Սոկրատ վար չիջաւ : Հետեւ արար բաղխուծ ստեղծաւեցաւ Սոկրատի և ժողովուրդին միջն , կինի և նորի միջն , սուտի և իրաւու միջն , և քանի որ ժողովուրդը զօրաւոր էր և զատարանը իր կողմը , Սոկրատ պարտուեցաւ ֆիզիքապէս , բայց յաշնողեցաւ բարյալապէս : Սոկրատ թէս քանի

մը տարի պակաս ապրեցաւ բայց իմացական աշխարհը անոր գաղափարներէն դարերով մտքի սնունդ ստացաւ:

Հին Ռեխտի մարգարէնիր և բարեպաշտ
մարգիկ ևս իրենց ժամանակի մարդոց ըն-
թացքէն տարբեր և աւելի բարձր ապրելա-
կիրափի հետևած ըլլալինուն համար զրեթէ
նոյն բախտին արժանացան: Անոնցմէ ո-
մանք հալածուեցան, ոմանք նախառուե-
ցան, ոմանք քարիկոծուեցան, ոմանք սղոց-
ուեցան, ոմանք առիւններու գուրը նետ-
ուեցան, իսկ ուրիշներ ալ այս կամ այն
կերպով ապարելու պատճենութենէն զրկուե-
ցան, բայց բոլորն ալ իրենց սկզբունքէն
չեղեցան: Ի՞նչ բախտ վիճակուեցան նաև
առաքեալիներուն, եթէ ոչ հալածանք, նա-
խառնիք, չարչարանք և այլն այլ կերպե-
րով նահատակութիւն:

Ինչո՞ւ սակայն աշխարհ կը հալածէ արդ
դարս : Թանգի մարդկութիւնը հաւաքարար
տակաւին գիտակցութեան չէ եկած, մար-
դոց սրբերը չեն փոխուած : Աշխարհը լաւ
աշխարհ մը ըլլալու համար շատ աշխա-
տանքի կը կարօտի : Մէկ կողմէն զաստիա-
րակութիւնը, միւս կողմէն կրօնքը, ընտա-
նիքն ալ գործ ակցելով անոնց, պէտք է որ
աշխատին փարատեսէ համար մարդոց մէ-
ջն սպիտակութեան թաճն ինտառը, նախա-
պաշտումները, մոլեւանդութիւնը և ըն-
կերպյն անարգագութիւնը, որպէսզի աշ-
խարհի միջավայրը թոյլատու ըլլայ մարդոց
համար սպրելու կեանք մը՝ որ արդարու-
թեան հրման վրայ հաստատուած ըլլայ և
անհամար առ Աստուած առանցնորդէ :

Բ. — Արդարը կը տառապի ուրիշներու գործած մեղքին պատիմք բերեւցնելու, եւ անոնց խաչը կրելու համար : — Ասիկա տեղի կ'ունենայ երկու կերպով, ակամայ և կամաւոր : Ընտանիքի մը չար զաւակը իր ապրած անառակ կեսն քով ոչ միայն ինք կը տառապի, այլև կը տառապեցնէ իր ընտանեկան պարագաները : Օր մը մարդ կը վիրաւորէ, ուրիշ օր մը ինք կը վիրաւորէ և իր անհանքին պատճառակա կը բանտարկուի : Հայրը զինքը բանտէն ազատելու համար երաշխաւոր կ'ըլլայ և կամ իր տանը դրակի ներքեւ դնելով փոխ դրամ կը ճարէ : Մայրը միւս կողմէն կու լայ և իր ծանեն գիշատէն կը հիւանդանայ : Ընտանիքին

միւս անդամները ևս ակտաց կերպով՝ կը
մասնակցին այս տառապահնքին։ Ու այս-
պէսով մէկ մարդու սխալին պատճառաւ
ամբողջ բնտանիք մը կը չաբչարուի։

Նոյնպէս համայնքի մը մէջ ապրող ո՞ւ-
րաքործ մը իր արթնոտ արարքներով այդ
համայնքին հանգիստը կը վրդովէ և անոր
անդամներուն վիշտ կրելուն պատճառ կը
հանգիստանայ, ինչպէս Բըպիլոս Արքս կ'ըսէ:
ևԿարգ մը մարդոց ամբարտօնինք շատե-
րակ առավազնի պատճառ կը դառնայ:

Ճիշդ նոյն ձևով որքա՞ն անմեղ անհատ-
ներ, ընտանիքներ և արդար ազգեր, կը
տառապին առա անզամ մեղաւոր ազգի մը
չտր արարքներուն պատճառաւ: Համաշ-
խարհային երկու պատերքազմերով ընթաց-
քին, որքա՞ն ընտանիքներ սեախիներ մարփ-
ցան, անթիւ ու անհատա անմեղներ հա-
ճածուացան, արզար մարդիկ չտր մարդոց
մեղքին պատիքը միասոն կրեցին: Ուրիշ
խօսքով, մեղաւորներ իրենց մեղքին պատ-
ճառուա խաչ չինցցին, իսկ արդարներ ա-
նոնց խաչը կրեցին ակամայորէն:

Երբեմն ալ արդարները ուրիշներուն ցաւ-
ւերը մեղմացնելու համար իրենք կամաւոր
գոհոզութիւններ յանձն կ'առնեն և անոնց
հետեան քսվ բազմաթիւ գրկանքներու կ'ին-
թարկուին ու կը տառապին։ Սոխկա կամա-
ւոր ու նույրական տառապանք մըն է։ Այս
է պատճառը որ ճշմարիտ հայրենասէրը
կամաւորապէս մինչև իսկ իր անձը կը զո՞է
իր հայրենիքի ազատութեան համար, ի՞նքը
կը մենափ որպէսզի իր ցեզը ապրի։ Սուրբն
Գօսոս կրօնական մարզին մէջ նոյն սկզբ-
ունքին հետեւցաւ, Կամաւոր տառապանք-
ներ կրեմ Աւետարանի լոյսը ամենաուժեք
տարածելու նպատակաւ, որպէսզի մարզիկ
մեղքի գերութենէն ազատագրուին և աշ-
շարճ գտանայ աւելի լաւ վայր մը մար-
շաւու ։ Համար Մեհման

Արդար մարդիկ կամաւորապէս այս տառապանքները կը կրեն որովհետեւ ուրիշները բարձրացնելու ու իրջանկացնելու ուրիշ կերպ չկայ: Մեզմէ առաջ որքան նահատակներ իրենց արիւնը թափեցին, և մենք այսօր անոնց ըրած այդ կամաւոր զուողութեան իրեւ արդիւնք քրիստոնէութեան փրկարար լոյսին ներքեւ կ'ապրինք: Այս է ահա նման տառապանքներէ ծնած բարիքք:

Դիմում՝ բուրժաստանի մը մէջ աճող թուշի մը լ. մինչեւ որ մարդոց ուրախութիւն պատճառող գեղատեսիլ ու բուրյումաւէտ զարդ մը հասցնէ, որքան ամրան արեւուն կիցիլ ճառագայթներուն գէմ ինքինքը կը պաշտպանէ և ճմրան ցուցանին ու իր կեանքին սպառնացող բնութեան ոյժերուն կուրծք կու տայ:

Դիմում՝ ծառ մը. մինչեւ որ մարդոց քիմքերը անուշնուզ քաղցրահամ պատուղ մը հասցնէ, որքան չարչարանքներ կը կրէ:

Դիմում՝ մօր մը ենթարկուած տարապայման զոհողութիւնները. մինչեւ որ մանուկ մը տայ աշխարհի որքան երկունք կը քաշէ ու կը տառապի և երբեմն ալ նոյնիսկ իր կեանքը վրայ կու տայ:

Ցորենի հասիկ մը մինչեւ որ չմեռնի, ըստ Աւետարանական բացարարութեան, չի կրնար ութիւն հատրկներու ծնունդ տալ:

Ետառդդիմութիւնը կամ զերելքը բնութեան նպատակակիւն է, իսկ այլասրութիւնը՝ յառաջիմութեան նշանաբանը: Եթէ այլասրութիւնը չըլլայ, ուրիշ խօսով՝ եթէ մարդկի ուրիշներուն երանկութեան համար կամաւոր զոհողութիւններ յանձն չանձն, յառաջդիմութիւնը կը զագրի: իսկ երբ յառաջդիմութիւնը գագրի, բնութեան մէջ կեանքը կը վերջանայ: Ուստի, ինչպէս որ ուրիշները մեջի համար զոհուած են, մինք ալ պարտինք, ի պահանջի հարկին, ուրիշներուն համար զոհուիլ կամաւոր Կերպով, որպէսզի աշխարհը աւելի լաւ աշխարհ մը ըլլայ, Ասկա տիեզերքի անյեղի օրէնքն է:

Գ. — Աւրարք կը տառապի նաեւ անոց համար որ իր կրած տառապաններով զլաւառաւ փառաւորէ եւ Անոր սկր աշխարհի ծանօթացնէ: — Սադմոսերգուն կ'ըսէ. «Երկինքը Ասունդոյ փառք կը պատմէ եւ երկիրը Անոր ծեռեւրուն զործերը կը յայտաւարէ: Երբ առուն արեգակը կը ծագի, անոր պլազացող ոսկի ճառագայթները Աստունդոյ փառքը կը պատմէն: Երբ բուրաստանի մէջ գեղատեսիլ զարդ մը իր անոյշ բուրմունքով հաճիլի մինուրաս մը կը ստիգէ, ատով բնութեան Արարելը կը փառարանուի: Երբ թռչուն մը օգին մէջ քաղցրալուր գալլայներ արձակէ, անոր երգած ամէն մէկ հաջանակը զ Ասսուն ած կը ծանօւցանէ: Նոյնպէս երբ մարդ մը իր

գումամ արարքներով իր չուրզիմներուն բարիք կը սփռէ, Աստունդոյ բարութիւնը մէկի յայտարարած կ'ըլլայ: Իսկ երբ արդարը իր կամաւոր տառապանքներով ուրիշներուն մեջ գատիւթեան պատճառ կը գառնայ, այլ նաև պատեհութիւնն կու տայ Աստունդոյ յայտնութիւնը իր կամաւոր սերութեան կը հասնի և Անոր փրկարար սէրը գործնականապէս մարդոց կը յայտարարուի:

Ուստի արգարը իր կրած տառապանքներով ոչ միայն կամաւորելութեան կը հասնի և ուրիշներու երջանկութեան պատճառ կը գառնայ, այլ նաև պատեհութիւնն կու տայ Աստունդոյ որ նա մարդոց մատենայ և յայտնաբերէ ինքինքը անոնց:

Այս խորհրդածութիւններու լոյսով, մարդկային տառապանքը կարելի է երկքի բաժնել: Անհատ մը կը տառապի նախ իր գործած սխալին համար: Երկրորդ՝ կը տառապի ակամայօրէն, ուրիշին յանցանքին պատճառաւ, կամ կամաւրաբէնս, ուրիշները բարձրացնելու և փրկութեան առաջնորդելուն պատակաւ: Երրորդ՝ կը տառապի նաև Աստունդոյ փառքը և Անոր սէրը աշխարհի ծանօթացներու համար:

Սյժմ կինանք հարցնել թէ Յիսուս, ըլլավով անմեղ մը, ինչո՞ւ տառապեցաւ: — Յիսուսի կրած տառապանքը լիովին ուրիշներուն համար էր: Նա տառապեցաւ նախ՝ անոր համար որ աշխարհ զինքը չձնանցաւ, իրեններուն եկաւ բայց իրենները զինքը արհամարհեցին: Անիկա իրբե լոյս աշխարհ եկաւ որ աշխարհի խաւարք փարատէ, բայց մարդիկ աւելի նախամեծար համարեցին խաւարք մէջ մասլ քան թէ լոյսի մէջ ապրիլ: Քանի լոյսը իրենց խմարք բոլոր արարքները երեան կը հանէր: Լոյսը ասեցինք և հալած եցին, որպէսզի իրենց մութի մէջ գործած յանցանքները լոյսին զալով շյայտնուին:

Երկրուգ՝ Յիսուս տառապեցաւ ու չարչարանքներու ենթարկուեցաւ պարզապէս մեր մեջքերուն համար: Մե՛նք մեղանչեցինք, բայց ինք պատժուեցաւ, մե՛նք մեր մեջքերով խաչ չինեցինք, իսկ ինք մեր մեջքին խաչը կրեց: Յիսուս Ասունդոյ արգար ծառան եր, եւ իր գիտորիւնովը տաերք արգարացուց, քանի անեց անօրենութեան ու յանցանները թիվ կեցա

(Ես. ԾԳ. 11): Ինքը մեռաւ որպէսզի մենք
ապրինք:

Երեսը՝ Ծիստս տառապանքներ կրեց
որպէսզի անոնցմով Աստուծոյ տառապող
ու գրկարար ուշը աշխարհի ծանօթացնէ:
Անընդեմ Աստուծած ա'լիքան սիրեց աօ-
խարին՝ միջնեւ Եր Միաձին Արդին տուաւ,
որպէսզի ամեն ով որ Անօր հաւասայ՝ չկոր-
սրի, ալ յաւիտենական կեաներ ունենայն
(Ցագհ. Գ. 16).

Յիսուսի ամբողջ կեանքը արդէն Աստուծոյ յայտնութիւնն էր, բայց Գոլգոթայի խաչը այդ յայտնութեան զագաթնակէտ եղաւ։ Երբ Սստուած Գոլգոթայի բլուրին վրայ Յիսուսի կրած չարչարանքներուն միշտցաւ իր փրկարար ու զոհաբերող սէրը յայտնեց մարդկութեան, այդ օր կրօնից պատմութեան մէջ նոր դարագլուխ մը բացուեցաւ։

Այս տառապող, համակրող ու համակրաքարտարար սիրոյն առջև կա՞յ սիրտ մը որ չի հաջիր, կա՞յ մոլութեան մէջ թափառող մեղաւոր մը որ չի զգաստանար, կա՞յ անառակ կենցաղի մէջ տուայտող երիտասարդ մը որ չի յուզուիր, կա՞յ աշխարհի անցաւոր հաճայքներուն գերի եղած անձ մը որ չ'արթիննար, և վերջապէս կա՞յ մեղքի ծանր բեռան տակ յոգնած ու ընկերուած անձ մը որ ապաշխարութեան ու իր հոգիին յաւիտենական փրկութեան մասին չի խորհիր:

Ի՞նչ կը նշանակէ քրիստոնեայ ըլլալ
եթէ ոչ Քրիստոսի հետքերուն վրայէն քա-
լել, Անոր պատուիրանները պահել և Անոր
Նման մեղքէն հեռու կենալ: «Եղերով կա-
տարեալք որպէս Հայեն ծեր երկնաւոր կա-
տարեալ ես» կը պատգամէ Քրիստոս: Պօզոս
առաքեալ ճիշդ այցպէս ըրաւ: Իբրև քրիս-
տոննեայ, Յիսուսի Նման խաչ կրեց և տա-
ռապեցաւ ուրիշներու մեղքերուն հետեան-
քով և անոնց փրկութեան ի խնդիր: Ու
այցպէսով հաղորդակից եղաւ Յիսուսի կրած
չարչարանքներուն և բաւ: «Աևսկի ետքը
մեկը զիս բոլ չողբեցնէ, վասնզի ես Տեր
Յիսուսի վերի հօանները իմ մարմնոյս վրայ-
կը կրեմ» (Թաղա. Զ. 17): «Աևսկի ատեն
Յիսուսի մանը մեր մարմններուն մեջ կը
կրեմ» (Բ. Կորնթ., Դ. 10): «Ճիմս ուրախ
եմ ձեզի համար չաշշանեներուն վրայ, ու

Քիսոսի կրած նեղուրինեներուն պակաս սուրբինը իմ մարմենյու մեջ ունիմ (Կողոս. Ա. 24). Նոյնպէս պիտի կրնային արտաշայտուիլ ապահովաբար նաև միւս առաքեալները, ինչպէս և Քրիստոնէականնեկեցւոյ բոլոր սուբբերն ու մարտիրոսները:

Հետեւարար քրիստոնեայ կոչուի և ու-
րիշներու խաչը կրելէ խուսափի Քրիստոսի
ոգին անդիմանալ է պարզապէս։ Մարդ
որքան ուրիշներու փրկութեան համար կա-
մաւոր զննողութիւններ յանձն առնէ, նոյն-
քան իր փրկութիւնը ապահոված՝ և Քրիս-
տոսի հետքիրուն վրայէն քալած կ'ըլլայ։
Ամէն իրական քրիստոնեայի կեանքին մէջ
Գոզգոթա մը կայ։ Գոզգոթայի այս փոր-
ձառութիւնը Քրիստոսի հետեւող իրագան-
չիւր անհատի կեանքին մէջ այս կամ այն
կերպով երեան կու գայ։

Ավ որ կ'ուզէ օգտակար հանդիսանալ
իր նմաններուն, պէտք է յանձնառու ըլլայ
ամէն կերպ զոհողութեան ու տառապանքի:
Այլապէս անկարող կ'ըլլայ ոչ միայն ուրիշ-
ներուն՝ այլև ի՛ր իսկ հոգիին փրկութիւնը
ապահովելու: Մոճը աստիճանաբար հատ-
նելով է որ կը լուսաւորէ իր շրջապատը:
Արդարն ալ իր լաւագոյնը զոհելով միայն
կրնայ քրիստոնէութեան լոյսը տարածել
իր չուրջիններու հոգիներէն ներս: Միաւու,
մեր կեանքի առաջնորդը, զոհողութեան
ա'յս ճամարէն քալեց: Մեզի կը մնայ, իբրև
ճշմարիտ քրիստոնեաներ, հետեւիլ այդ
շաւազին:

Գ.Պ. Ա. ՍՈՐԱՅԻՆ



ԵՎԱՐԵԿԱԿԱՆ ԵՐ

ԴԱՐՈՒՆ

Ա

Եւկինքն այսօր կը նըմանի,
Կախարգական գոյներով լի,
Ճափոնական հովանոցի:

Անման դողով կը ծոցուրին,
Հողին ինչիած հուներն ոսկի,
Շառային տակ գարեանային:

Բոցեր կ'անցնին երակներէն,
Հողին, ծառին ու ծաղիկին,
Կեանի ունչով բըրբըռազին:

Բոց կայ ենյապէս սիրտերուն խոր,
Վաղուան յոյսով կ'երգեն ահա,
Կարիները մեր արինին:

Խոկ ծիածանն, օձ գունազեղ,
Կը նարմանդէ խաղաղօրէն,
Մըփուն ծովերն հորիզոնին:

Ա Մ Ա Ռ

Բ

Արեւու կուժն է պարպուեր,
Խորն սրտերուն մայրացած,
Մառերէն վար են կախուեր,
Հազար կանքեղ ու երազ:

Այզին կրնոց մը հանգոյն,
Բայց նարսնային խաղըրութեամբ,
Բացեր է ծոցն իր աղուու,
Ասլամանեւ ունելին տակ:

Հնձաններուն մէջ կ'երգէ,
Գինին իր երգը զուարք,
Մեր սիրտերուն ճամբայէն,
Կը յորդին խինդ ու արին:

Բաց են գուռներն մառանին,
Բարիններու անհամար,
Պարտէզներէն, արտերէն,
Կը հոսին մեղ ու զոհա:

Երգ կայ բոլոր ուրբներուն՝
Հոգիններու խորն երազ,
Թոշուն մ'է հօգը վաստան,
Երդիններէն նեռացած:

Գ

Ա Շ Ո Ւ Ն

Աշման արեւ, լուացուած,
Պատմուեանի մը նըման,
Կը ծրայայ ուուշն ու նեռուն,
Մառերն ոսկի կը տեղան,
Անցին վրայ հովերուն:

Առուն մեղմիկ յանկերգով,
Կ'եղանակէ սակմուն իր,
Թոշուններու աշիքն խոր,
Կարօսներու հեռաւոր,
Տարտամ բախիծ մ'է նըսեր:

Հեռուն՝ յօրանց ու ձանձրոյք,
Բընուրեան մեծ գործադուլ,
Լեռներն ամսի քեւին տակ,
Անըրգասոյզ կը խոկան,
Ճերմակ կօւման ձմեռուան:

Դ

Ծ Մ Ե Ա

Հազիւ մաղուող լոյսին ներին,
Երեխի սիրներն են խորտակուեր,
Երկրի վրայ սեւ հովանոց,
Ամայերն իրենց ուուն են կախիւր:

Հովերն վարդի, կ'ասպատակին,
Լեռ, դաշ ու ձօր, զիւղ ու բաղամ,
Կը գորդրդան ու կը հեծեն,
Ամէն պատուար ու ամէն ծածք:

Զըմենն ահա, ծեր զօրավար,
Բարձունեններէն իշեր է վար,
Տրուելով իր ոտքին տակ,
Միլ ու ծաղիկ, ժըպիս ու գեղ:

Աշխարհն ամբողջ ներմակ դագաղ,
Արուն վրայ կը հեծկլայ,
Հուսինն անգօյն, հարսի նըման,
Որ կորուսեր է իր փեսան:

Վ.Տ.Մ.Ր.Ա.Ն.Դ.Ի

ԲԱՆԱՀԱՎՈՒԹՅՈՒՆ

ՅԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ (1215)

(ՔԽԹ. Ա. Ե. Թ. 94)

Յաճախապատումի հնագոյն ձեռագիրներէն մին է այս, եթէ ոչ ամենահինը, և ուշագրաւ ու հետաքրքրական է շատ մը տեսակէտներէ։ Արտաւազդ Արք. Արքունէան ցուցակագրած է զայն ժամանակին և ծանօթացուցած բանասէրներու (Տես Սույակ Զեռագրաց Երևանագէմի, Ա. Հատոր, Վենետիկ, 1948, էջ 225-8)։ Կան սակայն կարգ մը կէտեր և հարցեր որոնց անզրագունալը օգտագոր կը համարինք։

1. — Ներկայ Զեռագրիր եւ Ա. Ենեսիկի 1838թի տպագրութիւնը։ — Եթէ հաւաքագրութիւնը կատարուած է՝ 1673 թուին օրինակուած ընտիր ձեռագրէ մը, որ գաղափար ունեցած է ՑԷԼ. = 929 թուին գրուած երկաթագիր օրինակ մը։ Այդ երկաթագիրը օրինակին սկիզբը պակասաւորէ եղած, թիրթինքած ըլլալով։ Վենետիկի տպագրութեան 10րդ էջին ստորոտ գրուած ծանօթութիւն մը կը ցուցնէ այն տողը ուրկէ կը սկսի հնագոյն օրինակը։ աւել բարբառք անւոր սպառնալեացն . . .։ Արգ, ճիշդ նոյն բառերով կը սկսի նաև մեր թիւ 94 ձեռագրիր Յաճախապատումը, որ օրինակուած է ՈԿԴ. = 1215թին, Ակների մէջ։ Երկու օրինակներուն, տպուածին և մեր ձեռագրին, բաղդատութիւնը կը ցուցնէ ընթերցուածներու նոյնութիւն։ Ուրեմն առնուազն շատ հաւանական է, եթէ ոչ բոլորովին հաստատ, որ մեր թիւ 94 ձեռագրին ալ իրը գաղափար ունեցած ըլլայ 929 թուականը կրող երկաթագիր օրինակը։

2. — Գոլդափարը՝ ստուգաբան օրինակ։ — Մեր ձեռագրին գրիչը, Պետրոս Կրօնաւոր, իր նախընծայ գործը կազմաց այս գրքի յիշատակարանին մէջ կ'լսէ թէ ստուգաբան օրինակին պատճառաւ համարձակած է կատարել այս աշխատանքը հակառակ իր անգարծ ըլլալուն։

3. — Մեր թ. 94 եւ էջմիածնի թ. 947 ձեռագրիները։ — Այժմ իրբե առանձին ձե-

ռագիրներ ներկայացող այդ երկու հատորները ժամանակին եղած են մէկ հատոր, և արկածով բաժնուած են իրարմէ։ Էջմիածնի ձեռագրին գրիչը՝ Պետրոս, Սերեբրիանոսի ձառերը պարունակող այդ ձեռագրիրը օրինակած է նոյն Ակների Վանքին մէջ, նոյն 1215 թուականին, և նոյն Պարս գահակօր յանձնարարութեամբ։ Զեռագրիրը կազմուած է Խուրէն անուն անձի մը ձեռագով (Յիշտ. Զեռագրաց, էջ 777)։

Այս երկու ձեռագիրներուն նախապէս միակ հատորը մը եղած ըլլալուն ուրիշ մէկ փաստը պիտի կազմէր պրակահամարներու թիւը, եթէ նշանակուած ըլլալը ցուցակագրովներուն կողմէ։ Մեր ձեռագրին պրակահամարները գրուած են այրուենին յաշուրկանի կարգով, Բ-Ծ. Աը կորած է։ Հատ այսմ, սպասելի է որ էջմիածնի թ. 947 ձեռագրին առաջին պրակը ունենայ և համարագիրը։ Մեր ձեռագրին գերջին Ծպրակը լման չէ, այլ ունի 7 թիրթ միայն, որուն վերջին թիրթին վերջին երեք սիւնակները կը պարունակուին գրչին մեծ յիշատակարանը։

4. — Թիւ 94 ձեռագրին գրչութիւնը։ — Մեր ձեռագրին առաջին 18 թիրթերը գրուած են անկիւնաւոր մեծ երկաթագրով, մինչ 19րդ թիրթին առաջին երեսին առաջին սիւնակը նոյն երկաթագրով է իսկ երկրորդ սիւնակին գիրը կը փոխուի կը դառնայ ին բոլորպիր, և այնուհետև կը շարունակուի այցպէս։ Եթէ հաւաքանական տեսակէտէ անոր ընծայած շահեկանութեան համար։ Դիտելի է որ բոլորգրին մէջ մի քանի տառեր կը պահեն երկաթագրի ձեր, ինչպէս Զ, Զ, Պ, վերջինը ոչ միշտ։

5. — Զոյլ գրիչներ, հայր եւ որդի։ — Գիրերու տեսակին այդ փոփոխութիւնը հետեւանքն է գրիչներու տարբերութեան։ Երկրորդ գրիչը, Պետրոս Կրօնաւոր, իր յիշատակարանին մէջ կը յայտնէ թէ գրքին սկզբնաւորութիւնը կատարած է իր մոռգքը՝ հայրը, և ապա ինքը շարունակած է։

6. — Թիւ 94 ձեռագրին թերոյթները։ — Ինչպէս վերը յիշեցինք, մեր այս ձեռագրիրը կը սկսի երկրորդ պրակով։ կը պահի առաջին պրակը, որ պիտի պարունակէր Լուսաւորչի առաջին նաուը և երկրորդ ճառին մէկ մասը։ Սիւրմէեանի Յուցակին մէջ

Նշանակուած է թէ 225րդ թերթը ինկած է
և տեղը նորը գրուած։ Աւելի ճշգ պիտի
ըլլար լսել 225-8 էկհրը, ուրեմն 113 և 114
թիւ թերթերը ինկած են և անոնց տեղ
գրուած նորեր՝ խոշոր բոլորքով և աւելի
ու մեջանուի։ Խսկ ներթին էկհրաւն մէջ —

որ զիսահամարը ցոյց տուող այդ զոյգ
համարագիրներուն զիրջինը, և, նոր կազ-
մին ժամանակ կտրուած է լուսանցքին ե-
պ իրքէն:

իւսացորդատի կենան
ան յաշագուարութեն
անեկմանը քառա
ուղարքաց ու յանձնազմ
ապագար հորդադժուն
և կենաց և փրկութեան
ո զայսապէսերե եւ են
աւքն և անձնելութիւն
ակի բանցաւած ակա
յեալ զանանի գցաւած
ու թեւ : և զոդակու
թեւ ու զայտատութեւ
ո անշնուրան կանա
ցայտամանե քայրէ և
երարին վալութէ : Եց
րորդէ Հայուան-թեաց
ո կը ուղեւութէ և ան
ուշառու որ կանցու
ացաւ արտեխմանիրու
կայութեանք ուրուցուց
և մահականե երազման
խոյ իւսութառութիւնի ե
ցուցանեն իսութ գնացան
ուրուց :

Խսկականից մեծութիւնը է 25×18 սմ.

կ'աւելցնէ Սիրոմէեան — կը պահի ԺԷ
գլուխը, քանի մը թիրթեր ինկած կորսուած
ըլլալուն: Այս զերջն առաջեցութիւնը թիւս
ըիմացութեան արդիւնք է: ԺԷ: Գուշը
կը գտնուի լման և թիրթ ինկած չէ: Թիւս
ըիմացութիւնը հաւանաբար անկէ ծագած է

Ճառերուն մեջի հասած հնագոյն և բնտիք-
լագոյն օրինակը, 1215 թուականսի, որ
հարազատորէն կը ներկայացնէ 929 թուա-
կանի կրող իր նախագալափարը:

Ն. ԵՊՈ. ԵՐՎԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐԱԳԻՔԸՆԿԵՐՈՒՆ

ՎԱՐԴԱՎԹԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍԷԶ

Բ.

ՎԱՐՄԱՊԽԵՑԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՔ

Ամէն կերպով կաշխատինք արտաքինի ի բաստաններու նմանիլ, անոնց ոռոր ազարողնուքն պարծէին, և զթանձր մօրուն տոաջի արգանէին, և զգանգուն պատուէին, և աշխիքոսքն յոխարտանային։ Բայց մենք ասոնցին ալ վատթար եղանք, որովհետեւ իթէ ասոնք այս թերութիւնները ունէին, սակայն ուսումնասէր էին, չտանեղութիւն կը քաշէին, կարասի մէջ կը մըտնէին։ լուս կը գենային և կը վազէին հեռաւոր քաղաքներ, ուր կատարեալ իմաստասէններ կային։ Եւ հան ուրիշ բանով չէին դրազեր, բայց եթէ, Ս. Գրաց ըստին պէս, բան մը ըսելով ենոր բաներ լսելով, ասկից զատ, գրամ կը ծախսէին և երկար տաեն ուսումներու կը պարապէին, մինչև որ գիտութեան բոլոր մասերն ալ սերտէին։ Այս բոլոր ընելէ ետքը հազիւ կը ժառանգէին իմաստաեւ անունը։

Բայց մենք այսպէս չենք. գետ երէկուաններ ու առջի օրուաններ ենք, ուսանելէ առաջ գաւազան կ'ուզենք և զեռ չսկսած Աթոռ կը փնտունք, անախ բան զուսանելին զգաւազան խնդրեմ, եւ յառաջ բան զախանիլին զարույն զեզիլի խուզիմ։ Անկ քանի մը օր գիրքի վրայ կը նայինք, չենք ըսեր թէ կ'աշխատինք, և հազիւտան կամ շատ շատ քանի բանի կը տեղեւ կանանք, այն ալ կցկուր ու անկատար, այնպէս մը կ'ուզունք և կը հպարտանանք՝ մենք գմեկ իմաստաեններ կարծելով, որպիսին չըրին զերնատան մէջ Ս. Հոգույն փշումով չնորհ առնազները։ Առոր համար սորպելու ծոյլ ենք, իսկ վարդապէտելու փոյթ։ Կեզզ ենք կարգալու, բայց արագ ենք իմաստասիրելու համար։

Եւ այս բոլոր պղերգութիւններու վրայ՝ գիրքեր ալ կը հաւաքինք ոչ թէ կարգա-

լու և քննելու համար՝ Տիրոջ պատուիրածին պէս, խսկալու համար անոնց վրայ և իմանալու հանճարի խօսքերը, իմաստուններուն լսածներն ու առափնիրը, այլ համարւի և մեծութեան համար։

Այդ գիրքերէն չենք օգտուիր, այլ աւելի ես կը գատապարտուինք. վասնզի կամ բնու չենք կարգար, կամ թէ կը կարգանք և չենք օգտուիր. որովհետեւ առանց ուսման և առանց մեծ յոպնութիւններու անկարելի է ամակացու լինել գրոց։ Ի՞նչ օգուտ ունի իրցուած աղբեւը ծարակին կամ ծածկուած գանձը աղքատին. այսպէս են անոնք ալ, որոնք առանց ուսմաններու զիրք կը ժողովին։

Այս ըսուածներէն ոմանք՝ նախնեաց կարգ ու կանոնը չեն հաւամիր, ոմանք՝ աշօթիքներու կարգաւորութիւնը, ոմանք՝ պահուց սահմանները, ոմանք՝ տօներուն զրութիւնը, և կը ջանան նոր նոր սահմաններ ու կորդէր ներմուծել եկեղեցւոյ մէջ։ Ասոնք նոր զպիրներ են ու նոր փարիսեցիներ՝ արժանիք Քրիստոսի յանդիմանութիւններուն։

Ոմանք պատուիրաններէն շատերը կը լուծեն և խիզճ ալ չեն ըներ այս արհամարհանքին համար. ոմանք խստութիւններով հոգին կը հանեն. ոմանք ալ թուլութիւններով զահագէժ կ'ընեն. ամէնքն ալ ոզրալի են, որովհետեւ մարգահաճութեան և փառափրութիւն համար կ'ընեն այս բանները։ Մէկը՝ որպէսզի խստամբեր կրօնաւոր մը երեխ, աւելորդ պատուիրաններ կը բանէ. միւսը՝ որպէսզի քաղցր և ողորմած երեխ՝ պատուիրաններէն շատերը կը լուծէ, որ կշտամբանք է իրին համար և գատապարտութիւն լուզներու համար։ Ի՞նչ կ'արժեն ասոնք. մեզի հրամայուած է միջին համբէն երթալ և աջ ու ձախ չխստարիլ։

Բայց մենք համբաւի և դրամի համար երկու կողմեր ալ կը խստարինք և ուղիղ ճամբէն, ուր է պարզութիւն առանց կեղծաւութեաններ, գուրս կը մեանք և այս բոլորին վրայ զիրար կը իմաստնենք և չենք զիրար. թէ մը հոգիի կը ծառայենք։ Ասոր համար կ'ամբէն է որ կը նախանձինք իրարու, կ'ամբէնք զիրար, կը թշնամաննենք և կը բամբասենք. հակառակութեամբ կը վարուինք մեր ուսումնակիցներուն հետ, մեր ընկերին ձիրքերը (չնորհները) մեզի ցաւ կը պատ-

հասեն. անոնց մասին եղած գովասանքը մեր սիրաց կը խածնէ. անոնց յառաջդիմութիւնը մեզ կը տրամենէ և անոնց պատիւ մեզ համար անպատճեւթիւն կը սեպենք: Ասոր համար անոնց մասին գէշ կը խօսինք, տմարդիք, ոչխորհասէր, սնափառ, մարդահաճոյ, կեղծաւոր, կուռարար, ամբարտաւան, հպարտ կ'ըսնէք և ամէն տեսակ անպատճեւթիւններ կու տանք անոնց:

Մեր իմաստութիւնը, մանաւանդ թէ տգիտութիւնը ստորևացաւ, գետնի հաւասար եղաւ: Երանի՞ թէ պարզապէս երկրաւոր իմաստութիւնիր լլլայինք, և ոչ թէ լեզուազարներ և ունայնախօսներ: վասնզի երկրաւոր իմաստութիւնը քիչ օգտակար չէ մեզի համար: Այս իմաստութիւնը արդէն չունինք, և երինաւոր իմաստութիւնն ալ շատուն գազ անցնանք: և մեր պատճառով խափանեցան Եկեղեցւոր օրէնքները և մարդիկ անկարգ եղան: եթէ քանոնը ծուռ է, որչափ ևս առաւել ատով ուղղուողները այսպէս մենք, որ պէտաներու առջն հանոններ ենք, զրոց աշակերտներ, առանձին ալ աւելի անկարգարար կը գարուինք թէ՛ իրարու հետ և թէ՛ ուրիշներու հետ. մեզի աշակերտոցներ ուրիշն ինչն անկարգութիւններ չեն ըներ և չեն հաստատուիր ատոնց մէջ՝ մեզ պատճառ և օրինակ բըռնելով իրենց մեղքերուն: Եւ որովհետեւ աղին կծեցուցիչ ազգեցութիւնը կորունցուցնք ու անհամցանք, ոտից կոխան և խաղք ու խայտառակ եղանք աշխարհի առջն, և մեր երեսէն է որ Աստուծոյ անունը և վարդապետութիւնը կ'անպատճեւթիւն: Վասնզի ինչե՞ր չըսին մեզ համար մեզմէ սմանք կը բամբասուին իրը ամարդունքը ու ազաններ, սմանք իրը սէզ և ամբարտաւան, սմանք իրը սրբազնաբարոյ և անցնետել, սմանք իրը սրբամոլ և չուայոյ, սմանք իրը կեղծաւոր և մարդահաճոյ, սմանք իրը շրջող ու գտարկապօրտ, սմանք իրը քաւաշոտ և ցանկաէր, սմանք իրը քնասէր և ծոյլ, սմանք իրը իշտմելուն՝ որ ուրիշներս վաստակով կ'ապրին:

Եթէ այսպէս և աւելի գէշ չըլլայինք, մեզ չէին երգիծաններ. և եթէ երգիծանն ոււրինք երանի՞ էր մեզ: Խնչո՞ւ համար առաջին վարդապետութիւնը չէին նախատեր

և չէին բամբասէր մանաւանդ սկիրաննելին, զոր տեսաք աչօք մերովք, այլ կը սիրէին և կը պատուէին զանոնք հրեշտակներու պէս: վասնզի մեզի պէս տմարդի և Աստուծոյ խօսքին գաճառականներ չէին. այլ անոնց վարքն ալ, խօսքն ալ սըստ Աստուծոյ էին և վասն Աստուծոյոյ: վասն զի անոնք աղ էին պիղծերու վրայ և լոյս էին սուրբերու վրայ: խօսքէ աւելի զործքով սուներին զգարգագիտութիւնն ու: և եթէ երբեմն մէկը նախատէր զանոնք բայց ասի Աստուծոյ և անաստուածներ յանդիւնանիւն համար էր: բան մը՝ որ երանութիւնը կը համարուէր Տիրոջ խօսքին համեմատ: Բայց մեզ եղած նախատինքը միիթարական բան մը չունի (անդ, եր. 119-122: Հմմա. եր. 75-76, 654, Կային):

Թէ որքան ճիշդ են Սարգիս Ծնորհալիի գիտուութիւններն ու մեր ըրած գիրուծումներն, այս բոլորը կը հաստատէ Ներսէս Ծնորհալին, իր Անդինարականնին և Առ կրօնաւու, որ ի փայտայս և Առ առաջնուզ սրբոց ուխտից վանականնաց գլուխուններով, ինչպէս նաև Լոմբրոնացին իր այն քննագուտութիւններով, որոնք կը կրեն Անցացնենուրիւն առ օրենս Քրիսովը և նախատուրիւն թէ ովք և պարտ զիինակ եկեղեցական աստիճանի ձգել ընդ մարդեական տնինուրեամբ խօսագիրը:

Մեր խոդրին հետ ուզգակի աղերս ունին Անդինարականնին այդ երկու գլուխունները, որոնց իմաստը կ'ամփոփինք:

Ներսէս Ծնորհալին, իրը Կաթողիկոս, իրեն ժամանակակից վանականներուն խօսելով՝ իր անդրանիկ Կոնդակին մէջ, զանոնք ագէտ չի գտներ բուղրովին. Անուք, կ'ըսէ, Ա. Գիրքը միշտ լուիլով իրատուած էք արդէն և պէտք չունիք սմերոց գուզնաքից բանից, բայց մեր պարտքը կատարելու հատակութիւնը համար կը խօսինք»:

Անհնէն առաջ ճշմարիտ կրօնաւորութեան իմաստին վրայ կը ծանրանայ և կը շեշտէ պարկէւս վարքի արժէքը, «արտաքիններուն քով մանաւանդ:

Կը մեզագրէ այն կրօնաւորները, որոնք իրենց ընկերակիցները կը թօղուն և առանձին կը բատկին, ոչ թէ միայնակեցացներու պէս ճգնելու համար, այլ «վասն ագանութեան ախտի», որպէսզի իրենց անձնական

աշխատութիւնը ո՞չ թէ «հասար ւկաց եկեղեցւոյն», այլ միմիւյն իրենց համար ամբարեն:

Կ'արգիլէ կրօնաւորներու բնակութիւնը գիւղերու և քաղաքներու մէջ. միայն թոյլ կու տայ անոնց՝ որոնք նարկաւուր պատճառվ մը կը բնակին. «Պարտ և արժան էր, զի թէ պատահէր կրօնաւորաց ըստ նարկաւուրի ինչ պատճառի բնակիլ յաշխարհի, իրրե զրուստու լինել աստուածային և ուղիղ վարուքն ի մէջ նոցա. ի փառաց պատճառս անուանն Աստուածոյ, և ոչ ի հայկութեան. զայնպիսին մանաւանդ յորդումին ի նոյն, բան թէ արգելում («ԲՆԴՀանրական», տպ. Երևանցէմ, 1871, եր. 19-20):

Այս պայմաններին զուրս մացողները կը գտապարտէ և հրահանգ կու տայ քահանաներուն, որ այնպիսի անսասաններ երբ մահամերդ հրանգանան վանքէն զորս՝ ո՞չ հաղորդաթիւն տան անոնց՝ վերջին ժամուն, ոչ ալ օրինաւոր թաղում ընեն՝ վախճանումէն ետքը: Բացառութիւն կ'ընէ զզացողին համար. զզլում մը՝ որ վկաներու պէտք է հաստատուի, այնպէս որ եթէ մահը չհասնէր վանք պիտի վերադառնար: Բայց այս բացառութիւնը շատ անձուկ իմաստ մը ունի. այսինքն՝ այսպիսիներու թաղման կարգը աշխարհականաց պէս պիտի ըլլայ և ոչ թէ որպէս քահանայի կամ կրօնաւորի:

Ծնորհալին մասնաւորապէս զիտել կու տայ՝ թէ վանքէն զորս վախճանող բոլոր կրօնաւորներու մասին այգակս առնիւսաւուղարշաց վարօնելու չէ. շատեր կան, կ'ըսէ, որոնք վանքէն զորս ելուր իրը կը բնակին աշխարհի մէջ. ուրիշներ ալ՝ որոնք ածեր ու տկար զուլզ մարմնով վանքերու մէջ չեն կրնաք զանել պէտք եղած խնամքը՝ սրնակին յաշխարհի ուղիղ և ոչ բամբակալի վարուք: երբ այսպիսիներ վախճանին՝ սպասուով թաղեցին որպէս զծառայութեան աստուածոյ (անդ, եր. 20):

Ճշմարիտ կրօնաւորները կը զգուշացնէ նոր աիրող սպասութենէ մը, այսինքն՝ այգեկարծութենէ: Ծնորհալին ատեն այգետէր ըլլալու սովորութիւն մը ելիր է վանքերու մէջ: Ասիկա անվայիլուչ է, կ'ըսէ, կրօնաւորական կարգի: կրօնաւորական աղքատութեան հետ հակասական կը գտնէ

այգետիրութիւնը. կրմակուան կրօնաւորներէն շատեր ժառանգութիւն (հարստութիւն) չունէին, կ'ըսէ, աշխարհի մէջ, և վանքերու մէջ կրօնաւորուելէ ետքը ժառանգութեան տէր եղան, հարստացան և ոչ միայն անհրաժեշտ պէտքերու անկարօտ եղան, այլև աւելորդոքն լցան՝ և աշխարհի նոգովք և երկօք տաժանակալք, և աստ անհոգութեամբ և հեշտութեամբ սուուրացիալք»:

Այգեգործութեան ախտը այնքան տարածուած էր՝ որ վանականներ կը մրցէին իրարու հետ, թէ ո՞վ իր ընկերէն աւելի ընդարձակ և պարարտ նոզի մը վրայ այզի պիտի տնկէ, թէ նոր տունկերը ի՞նչպէս պիտի մհծցնէ, չզիտողողը զիտողողին կը սորփի թէ ի՞նչպէս հերկելու է այդին, եղաներո՞վ թէ ձեռքովք. սեղամբք և բրիլ ձեռամբ փայտատօք և բահւոք: յօտելու կերպերը ելն: մանրամասն կը զանազաննեն և այս բոլորը՝ որպէսզի շատ գինի ունենան. թողում, կ'ըսէ, պատուաստի մասին թափուած հնարքները, որոնք զիրար կը գերազանցեն: ա'լ մոլեգնութեան հասած է այս ախտը, զզի ոչ զտիւն ումանք բաւական համարեն ժամանակ գործելոյ, այլև զգիշերն և խառնեն ընդ տուընդեսու: Այլ այլլ տեղերէ կամ վանքերէ այգետէր կրօնաւորները երբ իրարու կը անդիպին, սովորական ոլչոյնէ ետքը իրարու ոլչութիւնը չեն հարցնեն, հոգեոր բաներու վրայ չեն խօսիր, այլ կ'ըսին: այսյամ ամի, ո՞վ եղբայր, զին՞ոդ է պտղաբրութիւնն քոյլին տնկոցն: այս տարի որթատունկերը ի՞նչպէս են, պոտուզ ունի՞ն ասուաւել թէ նոււազո: միւսն ալ թախծեալ սրովզ կը պատասխանէ: մի՞նչ ըսիմ, զժբախտութիւններ պատահեցան: ոմանք թթթուններէ վիասուեցան, ոմանց ծաղկները թափեցան: ողկոյզներէն շատերն ալ արինը զարկաւ չորցուց, ոմանք ալ փափցան: չզիտեմ ի՞նչ ընկելու է: Ընկերը խրատ կու տայ թէ մէկ մասը պատուաստելու է, ուրիշներն ալ այլեայլ փորձուած միջոցներով կը յանձնաբարեն գարմանել:

Ծնորհալին այս վարակուած ախտին ասացքը առնելու համար մեզմ միջոցներու կը զիմէ, չուզեր որ Քրիստոսի աշակերտներուն պէս բոլորովին վազ անցնին տնկա-

գործութենէ և ինչք դիզելէ, որպէսզի իր խրատներէն չխոժողին և երեսնեն զէպի արեմուաք չզարձնեն. ասօր համար կը յորդորէ որ ազահութիւնը ի բաց գանեն աշգիներու և ինչքերու ստացւմէն և աւելորդները տան սաղքատաց և կարօտելոց։ Գիրիէն բաժին հանեն Աստուծոյ սեղանին և այսպէս ամէն կրօնաւոր իր ունեցածը առիթ չտայ որ իր զախանումէն ետքը իր թողած հարատութեան երեսն գէշութիւններ պատահին. զի՞ր բազմաց աներկիւզից պատճառ կարսեան լինի հոգւոյ՝ ստացւած մենաշախոյ, յորժամ ժամանէք զախանուվ զամենայն, որ վաստակ պատճառ իփսանակ փրկութեան լինիցի ինչքն այն ստացողին իւրամո ելն. (անդ, եր. 21-24 և շար.)։

Ծնորհցին մասնաւորապէս կը ծանրանայ արբեցութեան վրայ և կը զգուշացնէ այգետէր կրօնաւորները, պարկէտութեամբ և օրինաւոր ըստ կարգի կրօնաւորաց միտին արտօնելուի. Վասնզիր մէկուն անկարգութեամբ բոլոր կարգակիցները կը բամբասուին աշխարհականներէն և այլազգիներէն։ Այս խրատներու պէտք ունեցողներուն քով շատեր կը գանէ Ծնորհալի, ուրոնք բոլորովին չարքաշ են և ժուժկալ. ոչչ զամենեցուն տոմաք. զի բազումք ի ձէնջ և ոչ հացիւ և ջրով յազին գասն սիրոյն Աստուծոյ, թող թէ աւելորդ, կերակրովք և զինեաւ (անդ, եր. 27 և շար.)։

Անգամ մըն ալ կը պատուիրէ որ կրօնաւորներ զանքէ զանք չըրջին, ոչինչ պատճառի մը համար թողլով իրենց առաջնորդն ու ընկերակիցները. ասիք առանաւտառութեան բարուց է նշանակ։ Այս է պատճառը որ կրօնաւորներէն շատեր անհրահանջ են ու անիրատ և անհնագ անդ իրենց մեծերուն. գրեթէ ամէնքն ալ ասանկ են սրաց ի սակառուց։ Առաջնորդը կամ Վարդապետը կամ ծերուններէն մէկը երբ պարզապէս խօսքով յանդիմանէ կրօնաւոր մը, որ անպատճամ խօսքի կամ դորդքի մէջ գտնուեր է, սա զիշերանց կը թողու կը փախչի, իր տիրոջէն փախչող ծառայի մը պէս, և կը փախչի զայրացած. Առաջնորդն ալ զախնալով, զասալիք այս կրօնաւորներու երեսն և կեղեցւոյ զորդերը

թերի կը մեան. մներող լինի ամենայն ստահակ եղբօրու, այս պատճառով անոնք անիրատ և անկիրթ կը մեան մինչև իրենց վախճանը։ Կը խրատէ որ ոչինչ պատճառ սերով զանք չփոխին, Առաջնորդի դէմ չտրտնջան, նոյնիսկ եթէ արգար գտանիցի արանջան և արանջան (անդ, եր. 27-29)։

Կը զգուշացնէ գողութենէ, որ կ'կրեի թէ հազուազէպ բան մը չէ եղած այդ ժամանակի զանակոն բարքերուն մէջ ալ. ոքանդի անէծք ցաւագինք զան այլ մեղաց ոչ շարժին ի մէջ եկեղեցւոյ, քան յազաք գողութեանու։ Կ'արգիէ նոյնիսկ անհնան համարուած գողութիւնները իրք արդիւնք եր աշխատաւթեան և այլն։

Ծնորհալին շատ կը ցաւի որ կրօնաւորութեան մէջ ոչ միայն գողութիւն կայ, այլ նաև գողութեան համար կը ստեն, մէծ մէծ երգումներ կ'լինեն։

Պակասամիւր կրօնաւորներէն շատեր բարոյական գողութիւններ ալ կ'լինեն. այսինքն՝ երբ իրենց անձնական զործին համար եռանդով կ'աշխատաին, եկեղեցւոյ կամ վանքի զործերուն համար կը ծուլանան և կը յուլանան. աԵ՛ւ գարձեալ ոմանք ի պակասամիւր կրօնաւորաց, որք թէպէտե ոչ զարտաքին իրս, այլ զանձին իւրեանց զօրութիւն և զաջողութիւն գողանան յեկիցեցւոյն, ի լիրիհանց առանձնական զործս արի և արթուրն լինելով, և ի հասարակացն կեզզ և պղերգա (անդ, եր. 30-32)։

Կը զգուշացնէ բամբասունքէ և խեղկատակութենէ. այս վերջին մողութիւնը շատ կը չէշտուի կին կրօնաւորական բարքերուն մէջ. ամենաւանդ որք ի խեղկատակութիւն սովորեցւանեն և զլեցու և ի ծիծաղական բան, նման լինելով խաղալեկացն և հացկատակաց. և որք ի ծիծաղելն այլալին զգէմս և կարկաջեն անմարարու (անդ, եր. 32-33)։

Արտապաւած Լոյս Շաբարաթերքէն, 1906

(Շարունակելի՝ 4)



ԵԿԵՂԵՑԱ-ՊԱՏՄՈՒԿԱՆ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

•

Փլորենտիոյ ժողովին մէջ, այդ կտոհաւուն վրայ խօսեցան, բայց մասամբ միայն և շատ գերիվերոյ կերպով: Ոչ պատմութիւնը ճանչցուած էր ոչ ուուր հայրերը ուսումնագրուած էին: Հատիկները սուսպատճառաբանութիւններ գործեցին Յոյները համազելու թէ Հազին Սուրբ կը բդիս և միրզոյ: Մինչև իսկ եօմներորդ, այսինքն նիկոյ Բ. ժողովին մէկ կարծեեալ խօսքը վկայութեան բերուցաւ, որ կեղծ գրուածք մըն էր: Նոյն պէս եկեղեցական հայրերէն ալ ուուր վկայութիւններ յառաջ բերուցան, և ուրիշ վկայութիւններ ալ արուեստակիհալ մեկնութեամբ լատինական վարդապետութեան վերածուցան: Զենք ուզիր սուիլ թէ չարամտութեան արդիւնք էին այդ եղած ները: Թերես քարեմառաթեամբ կը հաւատային, որ այս սուտ վկայութիւնները՝ որ յառաջ կը բերուէին, վաւերական գրութիւններ ըլլաւան: Բայց այն ատեն ոչ Յոյներ և ոչ Հատիկները քննազատական ուսումնց և պատմական ձգութեանց զաղափորը շտանին, որով կարենային անվաւեր գրուածք մը վաւերական գրուածք էտ տարրերէ: Հոգուոյն Սրբոյ եւ յիրզոյ բգիման մասին կուտակուած, և էին հայրերու անուննորդ յառաջ բերուած վկայութիւններուն շատաթիւնը, կարծես թէ Նոյնիսկ Յոյներէն ոմանց վրայ այնչափ ազգեցութիւն գործեց, որ չհամարձակեցան հակառակը խօսիլ, և այս պատճառով լատինական վարդապետութիւնը ընդունեցին, այնպէս հաւատալով թէ իրօք այսպէս եղած ըլլայ էին սուրբ հայրերուն սորբեցուցած վարդապետութիւնը: Գրիթէ միւնոյնը կը պատահի մեր օրերուն ալ: Այդ վարդապետութիւնը լուս ուսումնասիրուած չէ, և անկէ յառաջ եկած գմւարութիւններն ալ լաւ ֆնաւած չեն:

Նոյնը պիտի ըսուրի պապին վերակայուաթեան նկատմամբ Հին ժամանակէն լիչուած որևէ փոքրիկ նշան, որ Հոսուի եպիսկոպո-

ուին վրայ որևէ իշխանութիւն կը յայտնէ, կը գործածուի իրեն փաստ այն իշխանութիւն՝ որ այսօր իրեն պապութիւնն սեփականութիւն է: Զանազանութիւնները ճշգիւն կատար չեն առնուիր, և այդ նոր գաւառնութեանը հետ կը նոյնացուին աշխափիսի վկայութիւններ, որոնք բնաւ գտաւանական ոյժ չունին: Այսպէսով կը կարծուի գործը դիւրացուցած ըլլալ, բայց երրեք չի լուծաւիր գտնուարութեանց հանգոյցը, որը և ոչ իսկ մատգրութեան կ'առնուի: Արդ, իրարմէ շատ կը տարրերին իշխանութիւն մը որ գործնականպէս կայ և մարդապետութիւնը մը որ կը սորպիցն թէ այս իշխանութիւնը ուզդակի Աստուծումէ հաստատուածէ է, և թէ եկեղեցւոյ համար անհրաժեշտ հիմ մըն է: Այսուհանգիրդ, յիշեալ եկու տարրեր իրազութիւնները վիճարանական ձեերով իրարու հետ նայնացուած են: Սուրբ Հայրերէն ամէն մէկը, որ Հոսուի եպիսկոպոսին պատուանուն մը տուած է, անմիջապէս յառաջ կը բերուի իրեն պապական իշխանութիւնը կազմող դաւանութեան վկայութիւն մը:

Միենոյն պատճառաբանելու եղանակը կը գործածուի մաքրաբանի խնդրին համար ալ: Կը կարծուի թէ ննջեցելոց համար եղած աղօթքին արգիւնաւորութիւնը և մաքրաբանի մը գոյութիւնը բացարձակապէս միւնոյն բանը եղած ըլլան: Բայց անոնք նոյնը չեն: Ով որ ննջեցելոց համար կ'ազգօթէ, այս ընկելովը մաքրաթեան յատուկ վայրի մը գոյութեան վաղափարը կազմած չ'ըլլար:

Ս. Պատարագի մէջ զոյցագոփուութեան խնդրը, ինչպէս կ'երեսի, Արեմուտքի մէջ ալ ամէն ատեն լրջօրէն նկատուած ու քննուած խնդրի մը չէ:


Վարդապէս Հոսովմէտական պատարագամատոյին վրայ հիմուած է այդ վարդապետութիւնը, վասնզի անիկա Ս. Հոգուն կոչման աղօթքները չունի: Աւստի անոնք որոնք Արեներան պատարագամատոյինները և անոնց վարդապետութիւնները չեն ճանչցած, սորբեցան լսել թէ խորհուրդին կատարումը կը լրանայ միմիայն Քրիստոսի արտասանած սուրբ խօսքերովը: Բայց ոչ ոք լաւ կերպով նկատի սուա Ս. Հոգիի

կոչման խօսքերուն բոլոր Արևելեան պատարագամատոյցներու մէջ ունեցած ընդհանրութիւնը, և ոչ ալ զիսեց թէ շատ հին է այս վարդապետութիւնը, որ այս խօսքերուն վրայ կը հաստատէ սրբագրութեան խորհուրդին գլխաւոր մասը: Ս. Կիւրեղ Երուսաղմացի, հինհրուն մէջէն ծիսական նիւթերու վրայ գրող ամենէն մեծ հեղինակը. չի կրնար իրեք նուռազ արժանիք վայելող վկայութիւն մը նկատուիլ, և ոչ ալ կշուի չանուռելիք Նկեղինակութիւն մը կարծուիլ: Նաև անոր հետ ուրիշ նշանաւոր Արևելեան Եկեղեցւոյ Հայոց միենայն բանի կ'ուսացանեն: Այսուհետեւ, անոնք նկատու չեն առնասիր, և յասօր աւ տակաւուն բոլոր արևելածէն կաթոլիկներու վրայ բանագատառութիւն Վ'ըլլայ որ խոստվածին թէ սրբագրութիւնը միմիշայն Քրիստոսի խօսքերուն արտասանութեամբ կը լրանայ: Այն ատեն պէտք Վ'ըլլայ Ըսել թէ Ս. Հոգիի կոչման, հանդիսաւոր արարութութիւնը աւելորդ և անշանակ ծիսակատարութիւն մըն է: Ասիկա Արևելեան արարութեան մահացու հարուած մը տալ կը նշանակէ, եթէ երբէք այս մասը որ իր արարութեան գողաթնակէտը կը կազմէ անշանակ բան մը եղած ըլլալ ըսուի: Այս ալ պարզապէս Արևելեանն Լատուն ընել ըսել է: Երբ գործը այս ձերն կը փերածուի, այլև Արևելեան Եկեղեցին սրբագրութեան խորհուրդը կատարած չ'ըլլար իր սեփական արարութեամբ, այլ պարզապէս Հոգմէտական Եկեղեցւոյ արարութեամբ, որչափ ալ նա Ս. Հոգիոյ կոչման խօսքերը արտասանէ: Եւ ասիկա կը կատարուի զիսենալով մէկտեղ թէ այդ լատինական կարծիքը երբեք վճռուած հաւատալիք չէ, և սոյնիսկ Արևելական Եկեղեցւոյ մէջ գաւանական կանոնի պատուսին բարձրացած չէ: Մինչդեռ շատ զիւրին է այս երկու կարծիքները հաշտիցնել իրարու հետ Բաւական պիտի ըլլար ըսել թէ Քրիստոսի խօսքերն ին որոնք խորհուրդը կ'իրականացնեն, որովհետ այդ խօսքերը պէտք է ճշմարտութեան համապատասխանին, բայց որպէսզի անոնք իրենց արդիւնքը յառաջ բերն, պէտք է Եկեղեցւոյն սրբագրութեան և անոր խորհրդական գիտաւորութեան արդիւնքն ըլլան: Բայց որով-

հետեւ Հոգմէտական պատարագամատոյցին մէջ սրբագրութեան մասը կը բաղկանայ միմիտայն Քրիստոսի խօսքերով, պէտք է որ անոնք իրենց արդիւնքը լրացնեն անմիջապէս որ կ'արտասանուին: Ասոր հակառակ, որովհետ Արևելեան Եկեղեցւոյ մէջ և նոյն Եկեղեցւոյն գիտաւորութեան համեմատ, Քրիստոսի խօսքերէն ետքը արտասանուող Ս. Հոգիի կոչման խօսքերը սրբագրութեան էսական մասն ու անոր լրումն ին, կարելի է հետեւնել թէ Արևելքի մէջ սրբագրութեան արդիւնքը կը լրանայ երբ Ս. Հոգիի կոչման խօսքերը կ'արտասանուին, և Քրիստոս Խ'ն քը ներկայ կ'ըլլայ երբ այդ խօսքերը կը վերջանան:

Եթէ այդ բացարձութեան ընդունելու թիւնը անհար գտառուի, պէտք կ'ըլլայ ըսել թէ Եկեղեցւոյ Հայոց ուրուն ամենէն նշանաւորներէն շատերը մոլորութեան մէջ էին, և թէ նոյնիսկ Եկեղեցին իդ մեծագոյն մասով սիսալի մէջ էր, և կը սիսալէր աստուածային պաշտաման պատկանող ամենէն նուրիական խորհուրդի մընկատմամբ: Ո՞վ պիտի կրնայ ընդունիլ այսպիսի ծանր և այնչափ տիսուր հետեւանքներու տանող երկայրաբանութիւն մը:

Յարենման է զրոշմի խորհուրդին վերաբերեալ ինդիքն ալ: Փառի ատենէն, Արևելական սկսան անվաւել նկատել Արևելեան Եկեղեցւոյ մէջ պարզ քահանաներէ մատակարարուած դրոշմի խորհուրդը: Սակայն կ'ինթագրեն թէ արևելածէն կատարուի քահանաներն պապական աթոռէն յատուկ արտօնութիւն ստացած հն զրոշմ տալու, և թէ այս պատճառով գաւելական է իրենց մատակարարած դրոշմի խորհուրդը: Բայց այս ալ այնպիսի ասիսակէտ մըն է զար հնար չէր յայտնել իսկ եթէ պատճիւնը լաւ ուսումնասիրուած ըլլար, Բացառապէս լատինական և յատին գարերու մէջ սկսուած սովորութեան արդիւնք է զրոշմի մատակարարութիւնը եպիսկոպոսին զիրապահուած ըլլալը: Նախնի ժամանակներու մէջ, ամրող Քրիստոնէութիւնը, ինչպէս նաև բոլոր Արևելք մինչև այսօր, զրոշմը մկրտառութեան կը կցէր, և մէրբառութեան պաշտամիան զրոշմն ալ կը կատարէր, առանց գիտաւուելու թէ եպիսկոպոսն էր ան կամ քահանայ: Աւշ ատեն,



երբ աղայոց մկրտութիւնը օրէնք եղաւ, Արեմուտքի լատինական սպազութիւնը երկու արարողութիւնները իրարմէ զատկաց և դրչէրը քիչ մը աւելի մհծերուն զանկաց Այն ատեն երկու արարողութիւններն ոչ երկու պաշտօնեաներուն մէջ բաժնեց, մինչ անկէ առաջ անխտաբարձ՝ երբեմն մէկը և երբեմն միւսը մկրտութեան ամբողջ արարողութիւնը կը կատարէր: Մկրտութիւնը քահանաներուն արուեցաւ և զրոշմն ալ եպիսկոպոսներուն: Խոհպէտութիւնը շատ է, այդ պարագաները զիտակէն ետքը, քահանաներէն արուած դրչէմին զաւերականութեան մասին երկրացութիւն յարու ցանել:

Պէտք է ուրեմն ճշմարտութեան ծառայել միրմայն ճշմարտութեան համար և իրերուն լուրջ քննութեամբ: և ոչ թէ վերիշիրոյ և ոչ՝ անկող ջատագովականներով զբաղիլ, բռն գժուարութիւնները ծած կել և պարագաները բոլորովին տարրեր տեսութեանց ներքին ներկայացնել: Ճշմարտութենէն խուսափելու կամքը միշտ կարձատեն քաղաքականութիւն մըն է և դժբախտ հետանքներու կը տանի: Մարդ միայն ինքինքը կը խարէ երր գժուարութիւնները կը ծած է, Այդ ենթադրութեան ներքեազ մուածած հաւատքը ոչ ամուր է և ոչ ալ կրթական: Շատ աւելի մեծ պիտի լլլան ամօթն ու չփոթի երր օր մը ճշմարտութեան զիմացը գտնելու, այն ճշմարտութեան՝ որուն ներկայութեանը պատրաստուած չէին: Եւ ոչ ալ այս կերպով հնար է շահիր զնոննք՝ որոնց շահելու ջանք Կ'ըլլայ: և եթէ շահուին ալ, եղածը հաստատուն չ'ըլլար: Արենէի հանեներ շատ նաևզ վստակութիւն պիտի ունենան մեր զբայ և աւելի տկար պիտի տեսնեն, մեր կողմէ, երբ մեր դրութիւնը իրենց ներկայացնուի անհաստատ կամ սուստ պատճառաբանութիւններու վրայ կրթուած: Եւ եթէ պահ մը մեր այս տեսակ պատճառաբանութիւններէն ազգուելով մեր կողմը շահուին ալ, քիչ ետքը կը հասկնան որ մեր կիմը խախուա է, և տասոր հետեանքները շատ աւելի աղխտալի կը լլան:

Հանագիտերուն նկատմամբ Անոնք ալ վարագագետութեանց ճշմարտութիւնը պէտք չէ մերժեն պարզ յամառութեամբ, և ոչ ալ աշուշնին զոցին՝ ուղիղ և հաստատուն պատճառարանութեանց հանդէպ եթէ մհնք պէտք է ընդունինք որ, օրինակի համար, Արենէլքի մէջ Ո. Հոգիի կոչումը օրինաւորէ, Արենէլքին ալ՝ որ կատին Հայրերուն գրուած քնները կ'ուսումնասիրէ, պէտք է իր կողմէն ընդունինք որ սրբագործութեան մասնին լատինական գարգապետութիւնը շատ էն է, և պատճառ մը չկայ որ երկրայութիւն յարուցնի առանց Ս. Հոգիի կոչման կատարուած սրբագործութիւններուն զաւերականութեան վրայ:

* *

Միւնոյն ճշմարտութեան ուրբ մեզի վերջապէտ պիտի առաջնորդէ որ լաւ ճանչն ամսուն կողմէն հանգամանքները, տեսաթիւնները և նկարագրը: Այստեղ է որ ամենամեծ գժուարութիւններէն մէկուն զիմաց կը գտնուինք: Արենուաք և Արենէլք զիրար չեն ճանչնար: Այս է պատճառը որ երկու քին միջն մերձեցում մը այսչափ գժուար եղած է: Եթէ պատճառ միւնք ուսումնասիրուի, պիտի տեսնուի որ Արենուաք ուզած է միշտ Արենէլքի վրայ ազգեցութիւն բանեցնել: առանց զայն լաւ ճանչնալու, որուն հանգէպ իր զգացումը միշտ սուր կը մնար: Նա չգիտցաւ երրեք թէ ինչ է Արենէլքին սրբածը, և ինչ է որմէ ան կը գախուի ու կը խուսափի: Այս կէտա շատ յատակօրէն Կ'երեկի ամէն սահեն պապերուն կողմէ գրուած նամակներուն մէջ: Իրաւ է թէ անոնք յանախ լաւ թելազրութիւններէ բխած գրուած քններէ էին, բայց Հոգու Արենէլքը բխաւ չէր ճանչնար և գժբախտաբար յաճախ այնպիսի բաներ կը գրուցէր՝ որոնք յարմար ու պատշաճ չէին: Բայց երբ մէկ կողմէ փափաք կար Արենէլքի գործերը կարգադրելու, միւս կողմէ լաւ ծանօթ չէր այն կացութիւնը՝ որ Արենէլքի մէջ կը ալիքէր, բնակնան էր որ ատեն անցնելով անտանելի վիճակ մը պիտի ստեղծուէր և բաժանումը հետպհետ աւելի պիտի խորանար: Մինչև մեր օրին ալ գեռ մննք չենք զիջանիր Արենէլի հաններուն

Անշուշտ մէնք ալ Արենէլի հաններէն պիտի ուզենք որ նոյն ճշմարտութեան սրբով և նոյն համարձակութեամբ վարուին մեր դա-

օրինաւոր գանգատները լսել և անոնց բազմանքները իմանալ:

Արքեհետաները միշտ կը գանգատին թէ
մենք իրենց բնաւ կարեռութիւն չենք
տար, և կը կարծեն որ մենք կը սիրենք
անգիտանալ այն զժուարութիւններն ու
զանգատները՝ զորս իրենք մեզի դէմ ունին։
Մենք մեր տաւնէն զուրս չենք ելլեր, մեր
գիրքիրէն զատ բան չենք կարդար, բոլոր
խնդիրները միայն մեր տեսանկիւնէն կը
դիտենք և այն ատեն մեծ մեծ զարմա-
ցութիւնը կը յայտնինք, սրոնք Արքեհետա-
ներուն աչքին խեղճ միամտութիւն կ'երե-
ւան, — ինչո՞ւ, կ'սեսնք մենք մեզի, այդ
մարդերը կը մերժեն այն միութիւնը՝ զոր
Հառու իրենց կ'առաջարկէ, իբր ոս իրենց
հետ այնչափ քաղաքավար կը փառի և
այնչափ սիրալիր արտայայտութիւններ կը
գուշանէ։

ମୁକ୍ ଦେଶାରସତ୍ତ୍ଵକାନ୍ତ ମେରୁସ୍ , କଥିବ ଅନ୍ତର
କୁଟୀର୍ବନ୍ଧୁ , ମେଧି ଅପରି ଅରପରିଲ୍ବର ଗପରାଦଳେ
ଯାଏ ମେଲ୍ ମାନ୍ଦ ହିଂକାର ଆ କଥିଦାରୀର କଥି-
ପକ୍ଷର , ପରିନ୍ଦ ମହାନ୍ ବ୍ୟନ୍ଦର୍ବର ମେର ଗାନ୍ଧିଜୀଙ୍କ
ମେଳ୍ ଫାଶକ୍ରିୟା କୁଳ ଦାନାର୍ଜକାନ୍ତିରେ ଉନ୍ନାପାରିବାକ
ଦେଶାରସତ୍ତ୍ଵକଥିର୍ବନ୍ଧୁ ଆ ରାଶାରାଦାକ ଅନ୍ତକ୍ଷଣ୍ଠାରେ
ଥିବନ୍ତିର ହିନ୍ଦ ମହାନ୍ ପରିନ୍ଦ କରନ୍ତିର ଫରକ୍ତି ମେଧ
ଅଳ୍ , ପରିହିନ୍ଦର୍ବର ଅଳ୍ ମୋତ ଅନ୍ତକ୍ଷଣ୍ଠାରିବିନ୍ଦ
ବ୍ୟକ୍ତିର ହିନ୍ଦମେରୁର୍ବନ୍ଧୁ ହିଂକାରାଦାରିକରିବା ଅଳ୍ ନିର-
ଞ୍ଚିତ କରିବାକାନ୍ତରେଣୁ ଆ ଅକ୍ଷାମାରିଥିବିନ୍ଦର୍ବନ୍ଧୁ
ରୋତ୍ର ପାଦିଲୁମ୍ବ ପା ହିଂକାରାଦାରିଥିବିନ୍ଦର୍ବନ୍ଧୁ : ଦେଶ-
ମାରସତ୍ତ୍ଵକଥିର୍ବନ୍ଧୁ , ମେଳ୍ କାନ୍ଦାରାକାନ୍ତ ଅଳ୍ ରୂପିତା ,
ଅକ୍ଷେତ୍ର ଯେ ପର କରିବା କଥିନ୍ଦର୍ବିଲ୍ଲେ ଦାନାର୍ଜି ,
ଅଳ୍ ମେଲ୍ ମହାନ୍ଦର୍ବିଲ୍ଲେ ଜରିପାରୁଥିଲୁ :

կաւոր է վաս սէրը: Հնար է ճշմարտութեան մը վրայ համաձայնիլ, բայց և նոյն ատեն կենցաղականին մէջ համաձայն չըլլ-ալ: Միրոյ գէմ եղած թէրութիւնները, դիւրութիւնները ճշմարտութեան գէմ թիրութիւններուն կը տանին, մինչ սէրը ճշմարտութեան քարեկամնէ և անոր կը մօտեցնէ: Գիլաւորապէս սիրոյ պակասութիւնն էր որ գարերէ ի գիր Արեւելքն ու Արեւմուտքը իշրարմէ զատեց: Երկու կողմէն ալ ազգային մեծ ատելութիւն և հակառակութիւն մը կար, որ այսօր ալ տակաւեին կայ ու կը մնայ: Գրեթէ հօրենսական ժառանգութեան պէս բան մը եղած է, որ Արեւելեաններէն շատերնեւն վրայ գրեթէ բնական զարձած է, կատիններուն վրայ ատելութեան աչքով նայիլը: Միրոյն ատեն Արեւմտան ժողովուրդներուն համար ալ աւանդուակն գրիթէ ներկան զարձած է Արեւելքցինիրը ատել և անսարգել, և անոնցմէ հեռու փախչիլ: Ինչ որ նոյնիսկ բռոգականներու վրայ ալ մասցած է բնդինարապէս:

Պէտք է ուրեմն փախադարձարար զիբարը յարգիկէ սկսիլ և իրարու վրայ հոգածութիւն ունենալ որ իրար սիրելու հասնինք: Արեւելիք բախտը շատ զժնդակ եղաւ: Նա անհամար հարուածներով վիրալից եղաւ: Զայն կիսամեռ ճամբռուն մէկ կոչմը թողուցին, ինչպէս աւազակներուն ձեռքն ինկած մարդը: Եւ մենք ենք այդ զէրքիրուն պատասխանատուն, որովհետեւ մենք Արեւելիք իրեն թշնամիներուն ձեռքը լքուած թողուցինք: Զգտնուեցաւ սամարացի մը, որ այդ ինչն ոչ գժեալու վրաւորին փայտ գութ ունենար, այլ քահանաներ որ զետաշ ցիներ անցան գացին, առանց մտադրութիւն գարձնելու անոր հեծեծանցներուն և թշնամութիւններուն: Ե՞րբ միտքիւնիս գարձուցինք այս ժողովուրդներուն կացութեան վրայ, ե՞րբ մտածեցինք անսոն կործանման պատմութեան վրայ: Աչ մէկ երեմիական ողբ բաւական չէ անոնց հարուածին մեծութիւնը բացատրելու: Ահա որոշակի այն կէտք՝ որուն վրայ կը հրմիեն Արևելեաններ իրենց գանգատաները: Իրենց նկատմամբ ուրիշ մտադրութիւն չգարձուեցաւ, բայց եթէ իրանական աեսակէտէն ուզկիով զիբանք Համբի հպատակիցներ Ահա բոլոր եղածը: Այսօր ալ, երբ այդ

նպատակը չի յաջողիր, անոնց կոհակ կը գարծօւի, ազգային տեսակէտէն անոնց մա, որի բնաւ համակրութիւն մը չի յայտնուիր: Անոնց շահերը մերինին պէս նկատելու սէր ու սիրտ չկայ: Արեմաւաք կին ատենաները մեծ ճիգեր թափեց խոշամական գորութիւնը ընկերու: Անկէ ետքն ալ, նոյնիսկ Կ. Պուստ անկումէն ետքը, երբեմն նախանձայուզութիւններ ցուցուց թաւրքիրու զէմ: Բայց այս ձեռնարկները երբեք Արեկէլքի քրիստոնեաններուն շահերը պաշտպաններու համար չէին, թէպէտ անոնք էին այդ երկիրներուն օրինական տէրիրը: Այլ ընդհանակառակն, անոնց բուն նպատակն էր տեղացի քրիստոնեաններն ալ նուանել և Արեկէլքի մէջ լատինական իշխանապետութիւններ ստեղծել:

Արեկէլեանները այնչափ վարժուած են Արեմանեաններէ անարգուած ըլլալու: Որ յաճախ կարելի է հանդիպիլ Յայներու, որոնք մէծապէս կը զգածուին և երախտագիտութիւն կը զգան համակրանքի ամենափաք արտայացութեան մը համար, որովհետեւ, գոնէ անզամ մը, իրենց սովորաբար լսած բացատրութիւններէն տարբեր բան մը կը լուն: Քէտք է սէր ունենալ բարորպին անշահախնդիր կերպով, պէտք է սիրել առանց թագուն գիտութիւններու: Այդ սէրն ալ պէտք է զլիսաւորապէս հաստատեն եկեղեցականներ՝ եկեղեցականներու հետ մեմ ուզեր աւելի մանրամասնութեանց մանել: Կարելի չէ կանուխէն կանաններ որոշել, թէ ի՞նչ կերպերով պիտի յայտնուի սէրը: Աէրը ինքնին հանճարել է և շուտով կը գտնէ իր ճամբան, միայն թէ անկեղծ ըլլայ:

* * *

Ահա ասոնք են երկու զէնքերը, որոնք կ'ուզէի բացատրել: Ոչ ոք կրնայ ուրանալ այդ զէնքերուն զօրութիւնը: Անոնցմէտ ազդու ու հաստատուն զէնքեր չկան: Ճշմարտութիւնը սիրոյ մէջ և սէրը ճշմարտութեան մէջ, ահաւասկ ամէն տեսակ խոչընդոտներու յաղթելու միջոցը: Երբ այս յօդուածը զբել կը ձեռնարկէի, ձեռքո եղող ժամագիրին մէջ կարդացի Ս. Բերնարդոսի գեղեցիկ խօսքերը, որոնք գրեթէ միւնոյն տեսութիւնները կը բացատրեն: Առաջ այդ աշխատանքին մէջ անկեղծ ըլլայ:

Կտորին մէջ կ'ընդլայնէ Աւետարանին այն հատուածը՝ ուր ըստած է թէ աճարակ մում մեջ ակն է, յուժամ ակն առած է, ամենամ մարմինն լուսաւոր կվիցիս (Դկո. Ժ. 34): Աչքին առատութիւնը, որ է յատակութիւնը, երկու բանի գրայ հաստատուած է, կ'ըսէ գիտութիւններու մէջ սիրոյ և միջոցներ ընտրելու մէջ ճշմարտութիւնն: Վասն զի եթէ մէկը կը սիրէ այն ինչ որ բարի է, բայց չի նախագասեր այն ինչ որ ճշմարիտ է, իրաւ է որ ան օվնախանն Աստուծոյ ունի, այլ ոչ գիտութեամբ չհոգի (Փ. 2): Եւ Ալլորը չի գիտեր թէ ի՞նչպէս ուզիդ յըստակութիւնը կրնայ, ճշմարիտ գիտութեան համեմատ, սուսգութեան հետ միատեղ մնալ: Ի՞նչպէս կրնայ աչքը իրապէս յասակըլու, եթէ նա ճշմարտութիւնը չի գիտեր: Ի՞նչպէս հնար է ճշմարիտ յատկութիւնն մը երեակայիլ, երբ Աստուծուած, ինքն յատակ ճշմարտութիւնը, զայն չի գիտեր: Վասնզի ի՞նքն է որ ըստած է, թէ պիտի չճանչնայ զայն որ չի ճանչնար օքի ու պիտանիյէ, զիթսազին (Ա. Կորնթ., Ժ. 38): Արդ, ինչպէս յատակ աչքը արտազրութիւնն է երկու աղէկ սկզբունքներու, որոնք են բարին սիրել և ճշմարիտ ճանչնալ, ինյանպէս ալ չար աչքը արտազրութիւնն է հակասական երկու չար սկզբունքներու: Օրոնք են կուրութիւնն՝ որ ճշմարիտը ճանչնալ կ'արգիէ, և կամակորութիւնն՝ որ Ամբարշտութիւնը մեղի սիրել կու տայ (Առար Բերնարդոս, Ճանա Յալպատ Պատութեանին եւ Տեօրինութեան):

Ոգ իմ Արեկէլեան և Արեմանեան ամենասիրելի եղբայրներս, ես ձեր ամէնուն համար կը մազթիմ այդ կատարելապէս պայծառ և յատակ աչքը, ճշմարտութեամբ և սիրով կագմուած աչքը: Այն ատեն է միայն որ բոլոր մէր տեսութիւնները կ'ըլլան միանգամայն սասոյդ և արգար: Այն ատեն է միայն որ լոյսը կը ծագի ամրող Եկեղեցւոյ և բոլոր քրիստոնէութեան մարմինն գրայ: Ինչ որ մթագին կ'երեկ կը սկսի լուսագկեստ ըլլալ: Եթէ բոլոր աշխարհ սննենար այս երկու ծիրքերը և յըստակ աչքը՝ որ անոնց արտազրութիւնն է, խնդիրը միանգամ ընդմիշտ լուծուած ու վերջացած կ'ըլլար: Եթէ լուծուել ու վերջանալը կը գիտարանալ, պատճոոը՝ այդ

ԳՐԱՄ-ՌԱՍՏԵՎԱԿԻՆ

“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ

ՀԱՄԵԼՄԱՏՈՒԹԵԱՓ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”

Խ Ա Ր Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Խ

ՀՐԱՄԱՆԱՑ ԱՃԱՌԵՒԽՆ — ԽԵՆԱՆ — 1955, էջ 655

Հարաւային առաքելուն Հարաւային Արարիոյ՝ Ամենի զանազան ժաղավորդներու լիզուն է, որ ծանօթ է կրն արձանագրութիւններով. կը կատարի նաև հիմնարի, առբական և այլն. Այժմ, այս շրջանին մէջ, երեք կարեսոր լիզուններ կան՝ մենի, Սունիրս կոչի լիզուն (Պատառ էլ Մէնտէպի մօս) և շիամարի լիզուն, Պարսից ծոցի վրայ. Եթեքն առ անկախ լիզուններ են. առաջինը աւելի նման է եթովականին քան թէ արաբիւնքն: *Six W. Wright, A Grammar of the Arabic Language, 3րդ հրտ., Cambridge, 1896 և 1898; M. Gaudefroy-Demombynes R. Blachère, Grammaire de l'arabe classique, 1939; Encyclopédie de l'Islam, Arabie յօդուածը և զանազան լիզուաբանական յօդուածներ:*

Երկու ձիրքերուն մարդերու վրայ պակաս ըլլան է. Խեցիրը չաւտով կը լուծարի, մանաւանգ թէ նոյնիսկ լուծաւելու պէտք չ'ունենար, երբ այդ երկու ձիրքերը կան և կը տիրեն: Աղօթենք ուրեմն Բարձրելոյն Աստուծոյ, որ է նոյնինքն գերազոյն ճշշմարտութիւնը և սիրոյ գագաթնակէտը, որ այս երկու ձիրքերը հազորդէ մեզի՝ որ իր արարածներն ենք. և այն ատեն ոչ միայն այս խնդիրը, այլև աշխարհի վրայ եղող բոլոր ուրիշ խնդիրներն ալ կը գտնեն իրենց գոհացուցիչ և վերջնական լուծումը:

ՄԱԿԱՐ ԽԵՆԱՆ ԱԱԿԱՐ Թրզմ. Մ. Ա. Օ.

(Վերջ՝ 4)

Արաւական Ռատաճ Թերթէ, 1911

8. — Նրովլպերեկն կամ հապեերեկն: Եւթագլիքն Ափրիկէի ընդարձակ երկիրներէն մէկն է, Կարմիր ծովի արեմտեան կողմը փոռւած: Քուչեան լիզուններու հայրենիքն է ։ Ք. բաւական դարեր առաջ, Հարաւային Արարիոյ սեմականներէն ճիւզ մը՝ Հապէչը գաղթեց այս երկիրը և Ա. կարուն արդէն պիտութիւն հիմնուած էր Հան: Բնիկներու համաձայն, հապէչերէնի հնագյեն վիճակը կը կոչուի կիզ, որ աւանդուած է Պ. գարէն, երբ Հապէչները Քրիստոնէւթիւնը ընդունեցին: Ս. Դիրքը այս լիզուով թարգմանուեցած է. գարուն: Կեզզ այսօր ալ կը պահէ իր գոյութիւնը Հապէչ եկեղեցին մէջ իրբեք գրաբար, որու աշխարհաբարենքն են՝ դիցինեան և զիգու լիզունները: Հապէչական տարրեր լիզուններ են՝ ամհարա, հարավի և այլն:

Ամեկան լիզունները չափազանց մօտ են իրարու թէ բառերու հնչական նմանութեան տեսակէտն և թէ քերականական յօրինաւծութեամբ: Նոյնիսկ ոչ մասնագէտի համար, սեմական լիզուններու ցեղակցութիւնը զգալի և ընթանիլ է: *Sto August Dillmann (Վիրաքննուած Carl Bezzoldի կողմէ, թարգմ. J. A. Crichtonի կողմէ), Ethiopic Grammar, London, 1907; Marcel Cohen, Etudes d'Ethiopien méridional, Paris, 1931; Ասյէն Տրայէ դե լա ամհարական լիզուններ, Paris, 1936; Enrico Cerulli, La lingua e la storia di Harar, Rome, 1936.*

Գ. — Քաւեան Ընանիք: Քամեան լիզունները ի հնումն կը գրաւէին ամրօղջ Հիւսուսային Ափրիկէն ծովէն մինչև Սահարա և Կարմիր ծովի եզերքով, Եթովպակոյ վրայ յով մինչեւ Հասարակած: Կը բաժնուի երեք ճիւզերու:

1. — Եկիպաշական:
2. — Քաւեան:
3. — Լիպիոյ պերակական:
4. — Եկիպաշերեկն, ծանօթ է մեզի ն. Ք. 4000 թաւականին: Աշխարհի ամենահին գրաւոր լիզուններն մէկն է, որ կը պարունակէ հազարաւոր մէկնակիր արձանագրութիւններ, որոնց այբուբենը մինչեւ 3000 նշաններէ կը բաժկանայ: Եկիպաշերեկն շարունակութիւնն է լայտերեկն, որ սկսուած է գրի առնուիլ Գ. գարէն և է. գարէն սկսիալ

տեղի տուած է արաբիքնի: Այսօր դպտերէնը կը գործածուի իրբե հեկղեցական մեսաւալ լեզու: *Sbu Adolf Erman, Aegyptische Grammatik*, 4րդ հրտ., Berlin, 1928; Alan H. Gardiner, *Egyptian Grammar*, Oxford, 1927; Gustave Lefebvre, *Grammaire de l'Egyptien classique*, Le Caire, 1940.

2.— Քոււան յորչործում կը կրեն եթովպիոյ նախարարէնիները, որոնցու շատերը իրենց մայրենի լեզուն կարսնցուցած եթովպէրէն կը խօսին: բնիկ լեզուներուն մէջ նշանաւոր են սումալին և զալլան: *Sbu Leo Reinisch, Die Somali-Sprache*, 3 հատոր, 1900—1903; Franz Praetorius, *Ueber die hamitischen Sprachen Ostafrikas*, Beiträge zur Assyriologieի մէջ, II, 1894.

3.— Լիպիոյ-պէրպէրական յորչործումով կը հասկցուին այն բոլոր բնիկ ափրիկեցի ժողովուրդները, որոնք կը բնակին եղիպատուի արեւտեան սահմանէն սկսած մինչև ովկիանոսը և Գանարեան կղզիները: Անցիալի մէջ, այս ժողովուրդները մեծ գերչեն խաղցած: յայտնի է միայն նույիտացիներու պետութիւնը՝ ն. թ. 238—148 թուականներուն: Հերի շրջաններէն կը մնան մրայն մի քանի հարիւր կարճ արձանագրութիւններ, ն. թ. դարէն, որոնք լաւ կարդացուած չեն: ԺԲ. զարուն, պէրպէր Ծեկան ցեղին մէջ երեան նկատ Ալմոհամբէրու կրօնքը, որու իրբե հետեանք կիմոււցաւ Ալմոհարի պետութիւնը, առանձին գրականութեամբ, որ այժմ կորսուած է: Հետագային: արաբերէնը դարձած է բոլորին համար գրական՝ և ապա մայրենի լեզու, որով պէրպէրերէնը հետզհետէ կը ջնջուի կ'անհետանայ: Պէրպէրական գլխաւոր լեզուներն են — Սահարայի մէջ՝ բուարեկ, Մորիթանիոյ, մէջ՝ զենակա, Մարքի մէջ՝ որիթւրի և վենիներու լեզուն, Ալճերիոյ մէջ՝ զենեսա, զափիլերէնը և Գանարեան կղզիներու կը լեզուն, որ կիմա սպանիրէնի դիմաց ջնջուած է: *Sbu Oric Bates, The eastern Libyans*, London, 1914; Stéphane Gsell, *Histoire ancienne de l'Afrique du Nord*, հատոր I, Paris, 1913; J. B. Chabot, *Inscriptions punico-libyques bilingues de l'Afrique du Nord*, Cahiers de la Société asiatique (1936); Ernst Zylhlarz, *Die «unbekannte» Schrift des antiken Südspaniens*,

Z. D. M. G., հատոր 87, 1933—34. Բազմաթիւ մենագրութիւններ, մասնակի ուսումնագրութիւններ կը գտնենք նաև հատեսեալ հրատարկութիւններուն մէջ.

Publications de l'Ecole des Lettres (de la Faculté) d'Algier; Publications de l'Institut des Hautes Etudes marocaines (Rabat); Archives berbères, 1915—19; Bulletin de l'Institut des Hautes Etudes marocaines, 1920; Hespéris, 1921էն ի վեր (Rabat); E. Laoust, Siwa, 1932; Francisco Béguinot, Il berbero nefusi di Fassato, Rome, 1931; René Basset, Etudes sur les dialectes berbères (Collection de la Faculté des Lettres), Alger, 1884; Edmond Destaing, Etude sur le dialecte berbère des Aït Seghrouchen (Moyen Atlas marocain), Alger/հաւաքածոյին մէջ, 1920; Pietro Bronzi, Frammento di fonologia berbera, Bologne, 1919; André Basset, Le verbe berbère (étude de thèmes), Paris, 1929; Խոյնէն՝ Etudes de géographie linguistique en Kabylie, Paris, 1929; Խոյնէն՝ Atlas linguistique des parlers berbères, Algérie, territoires du Nord, Noms d'animaux domestiques, I, Alger, 1936; յօղուածներ և նշարներ հետեան հեղինակներու կողմէ: E. Destaing, G. Marcy, André Basset/ Mémoires de la Société de linguistique/ մէջ, հատոր XXI և XXII, Bulletin de la Société de linguistique/ մէջ, հատոր XXIX և Comptes rendus du Groupe linguistique d'études chamito-sémitiques/ մէջ, 1931էն ի վեր: E. Doutéx և E. F. Gautier, Enquête sur la dispersion de la langue berbère en Algérie, Alger, 1913.

4.— Ակրիկեան Ընթանիք: Այս յորչործումով կը հասկնանք այն բոլոր լեզուները, որոնք կը խօսուին Ափրիկէի ցամաքամասին վրայ, սկսելով Սահարայի հարաւային կողմէն (նույիտն մէջը առելով) մինչև Բարեյոյի հրաւանդանը (բացառութեամբ Հուգենդաններու, Բուշմէններու և Սատակագրի):

Այս ընթանիքը կը բաժնուի իրկու խուժքերու:

- 1.— Առւանական լիզուներ:
- 2.— Պանդու լիզուներ:

Սուտանական խումբը կը գրաւէ ամբողջ հրասարային մասը, իսկ Պանդու խումբը՝ հարաւային մասը. երկուքին միշտ սահմանն է իրանէի ծոցարերանէն կամ Ֆիրնանտուազ կղզին մինչև Զավելիպար շեր գիծը, որ գրիթէ կը համապատասխանէ Հասարակածին:

Սուտանական ընտանիքի պատկանող լեզուները շուրջ 435 հատ են և կը բաժնուին 16 հնթախոմբերու. *Sbu R. N. Cust, A Sketch of the modern languages of Africa, London, 1883, 2 հատոր. D. Westermann, Die Sudansprachen, Hamburg, 1911; F. W. H. Migeod, The languages of West-Africa, London, 1911-1913, 2 հատոր.*

b. — Հոգինդոս եւ Բոււմեն Ընտանիք. — Այս ժազավուրդները կը բնակին Աֆրիկէի հարաւա արևմտահան հոգմի անտառաներուն և անապատներուն մէջ, Բարեյայ հրուանդանի մօտերը. Անոնց նախահայրենիքը կը գրանցէր Աֆրիկէի հրաւային կողմերը, իրենց ցեղակից կը համարուն նաև Հասարակածի անտառաներուն մէջ բնակող սեամորթները. Իրենց լեզուները կը պատկանին միեւնայն լեզուախոմբին: Հոգինդոսներու լեզուներէն քննուած է միայն նաև լեզուն. նոյն ճիշդին կը պատկանի նաև Կուրանա լեզուն:

c. — Աւստրալիան Ընտանիք. — Շմիտ աշնունզ գերմանացի գիտնականը վերջերս հաստատեց այս ընտանիքի գոյութիւնը, որուն լեզուները կը տարածուին Մատակասգար կղզին մինչև Խաղաղականի կղզիները: Կը բաժնուին երկու ճիշդերու. —

1. — Աւստր-ասիական լեզուներ:

2. — Աւստրոնեզբան կամ մալայ-բոլինեզբան լեզուներ:

Ուժանք այս երկուքի միասնականութիւնը չընդունելով, զանոնք կը համարէն զատ զատ լեզուախոմբերը:

1. — Աւստր-ասիական լեզուները կը խօսուին Հնդկաստանի արեկեեան մասէն մինչև Աննամ, ոչ թէ միակտուր տարածութեան մը վրայ, այլ այս և այն կողմ ցրուած կերպով: Խախապէս անոնք բռնած էին ամրող տարածութիւնը, չին-թիբէթական, տրաւիտեան և ննդերոպական գաղ-

թերը եկան հետզհատէ գրաւելու անոնց անը ը. հկուորները շատերը ձուլեցին և անոնց այժմու ցանուցիր վիճակը անոր արգիւնին է: Աւստր-ասիական լեզուները կը բաժնուին երեք մասերու. արեմուտքի (Հնդկաստանի) մէջ կը գտնուին մունքա լեզուները, միջին մասին մէջ՝ մոն-խմեր լեզուները, իսկ արեւելքի մէջ՝ աննամերեկը: Մունքա խումբը կը պարունակէ շուրջ 30 լեզուները, մոն-խմեր խումբը՝ շուրջ 25 լեզուները, որոնցմէ զիխաւորն է խմեր կամ զամպոներեկն, որ աւանդուած է է. գարէն: Աննամերեկն գրական հնագոյն յիշատակարանը ժի. գարէն է: Աննամերէնը մեծապէս ազգուած է չինարէնէն: Աննամի հարաւային գաւառները կը կազմին Քաջինչին երկիրը՝ որու լեզուն, ոչչինչիներէն, նոյնն է աննամերէնին հետ: *Sbu Sir George A. Grierson, Linguistic Survey of India, Հատոր II, Mon-Khmer and Siamese-Chinese Families, Calcutta, 1904; P. W. Schmidt, Grundzüge einer Lautlehre der Mon-Khmer Sprachen, Vienne, 1905; նոյնէն՝ Grundzüge einer Lautlehre der Khasi-Sprachen in ihren Beziehungen zu derjenigen der Mon-Khmer Sprachen, Munich, 1905.*

2. — Մալայ-բոլինեզբան լեզուները սփռուած են ընդգարձակ տարածութիւնն ը վրայ, Մատակասգար կղզին մինչև Մատականի կղզիները, որ կ'ընէ լայնութեան 210 աստիճան: Աշխարհագրականօրէն ան կը պարունակէ չորս մասեր՝ Ինտոնէզիա, Մելանէզիա, Միգրոնէզիա և Բոլինէզիա: Ինտոնէզիան կը պարունակէ Ալումդրան, Ճավան, Պորնէսն, Զէլէպիան, և մինչև Նոր-Կուրինեա տարածուած մասը մունք կղզիները, որոնք ունին 50 միլիոն ազգաբնակչութիւն: Անոնց լեզուներու և բարբառներու թիւը կը հասնի 170ի, որոնց մէջ ամենագլխաւորներն են մալայերեկն և նավայերեկն. վերջինը աւանդուած է 800 թուականէն: Մելանէզիան կը պարունակէ Հաստրակածէն հարաւա գտնուող խումբ մը կղզիները, որոնցմէ զիխաւորներն են Պրըթանյըն, Սողոմոնեան կղզիներուրը, նոր Հնդկիտեան, Սահատուիչեան, Ֆիճն և այլ կղզիները: Այս բոլորը շուրջ են գրականութենէ: Միգրոնէզիան կը պարունակէ Հասարակածէն հարաւա գտնուող խումբ մը

մը մանր մունք կղզիներ, որոնցմէ նշանաւորներն են Մարշալեան, Գարուղինեան և Մարիանեան կղզիները: Բոլինէզիան կը պարունակէ Մելանէզիոյ արևելեան և հարաւային կողմերը գտնուող կղզիները, որոնցմէ նշանաւոր են Թագիթին, Նոր-Զելանտան, Մարգիկեան և Հաւայեան կղզիները: Ասոնցմէ զատ, Նոր-Կուրինոյ և չբջակայ մանր կղզիներուն մէջ կան խումբ մը լեզուներ, որոնք ընդհանուր անուամբ կը կոչուին Խարուասեան և զորս գիտուններէն ուժանք կը կցեն մալայ-բոլինէզիեան ճիշդին, ուրիշներ՝ Աւստրալիական լեզուներուն, իսկ ուրիշներ ալ զանոնք բուռովին անկախ կը նկատեն: Տես André Haudricourt, La géographie des consonnes dans l'océan Pacifique, C. R. h մէջ, sommaires des séances de la Société de biogéographie, Paris, 1946, էջ 68-69; Hans Jensen, Sprachwissenschaftliche Abhandlungen im Studien zur Morphologie der Polynesischen Sprachen insbesondere des Samoanischen, Kiel, 1923.

Է. — Տրաւիտեան Ընտանիք. — Այս լեզուները կը խօսուին Հնդկաստանի ամրող հարաւային մասին և Սէյլան կղզիի հրասային մասին մէջ, ուրիշ հատուած մըն ալ կը գտնուի Պէլուճիստանի մէջ: Բոլոր խօսովներու թիւը 64 միլիոն է, այսինքն ամրող Հնդկաստանի ազգաբնակչութեան 1/6-ը: Կ'ենթ ադրուի որ արաւիտեան լեզուները հնագոյն չբջաններուն աւելի մեծ տարածք ունենին, բայց հնդերովական հնդդիկներու գաղթը զանոնք դէպի հարաւքչեց: այսօր ալ հնդկական լեզուներու առջև անոնք հետզհետէ տեղի կու տան: Տրաւիտեան լեզուներու մէջ գլխաւորն է քանութերենը, որ կը խօսուի Մատրասէն մինչև Սէյլանի միջազիծը: Ասոր մէկ բարբառն է մալայալամի, որ կը խօսուի Մալապարի եղերը և առանձին գրականութիւնն ստեղծած ըլլալով, անկախ լեզու կը համարուի: Թամուլերէնի գրականութիւնը առնուազն 1000 տարրուան հնութիւն ունի և սանսկրիտերէնին վերջ հնագոյնը և ճոխագոյնն է Հնդկաստանի մէջ: ունի գեղեցիկ գեղարուեստական գործեր, որոնցմէ մի քանին թարգմանուած են եւրոպական

լեզուներու: Միւս լեզուներն են գանարականութիւնը, որոնք նոյնպէտ ունին կի՞ն և նոխ գրականութիւն: Մնացեալները մանր լեզուներ են, ինչպէս պրանուիխն որ կը խօսուի Պէլուճիստանի մէջ և կը կազմէ բուրովին կղզիացած լիկու մը: Տես R. Caldwell, A Comparative Grammar of the Dravidian or South-Indian Family of Languages, London, 1856, Յրդ հրատ. 1875, Յրդ հրատ. 1913; G. A. Grierson, Linguistic Survey of India, 4րդ հատոր, Munda and Dravidian Languages, Calcutta, 1906.

Ը. — Անդաման Ընտանիք. — Մեծ ու փոքր Անդամանեան կղզիներու խումբը կը գտնուի Պէնգալի ծոցին մէջ, Հնդկաստանի արևելեան կողմը, Սէյլանի, Սիամի և Սումաթրայի միջև, ընդամէնը 24,000 միակոչութեամբ: Բնիկները՝ անդամանեան զանաձները, կը խօսին գանազան լեզուներ, որոնք կը պատկանին առանձին լեզուախումբը մը և որևէ ուրիշ լեզուաշխատանիքի հետ կապ չունին: Այս լեզուներու թիւն է 12: Տես E. H. Man, Dictionary of the South Andaman Language, Indian Antiquary, Յաւելուած XLVIII à L Կատորներու (1919-1923), 203 էջ in-4; Անգլերէն Պիաբառարանը՝ էջ 20-154. B. P. Kurtz, Twelve Andamanese Songs, The Charles Mills Gayley Anniversary Papersի մէջ, University of California Publications in Modern Philology, Կատար XI, 1922, էջ 79-128.

ԱՆՈՒՇԱԽԱՆ Վ/Դ. ԶԴՅԱՆԵԱՆ
(Եարունակելիյ 15)



ԻՄԱՍՏԱԿՈՒՐԵԿԱՆ

Ս. Է. ՌԵՎԵՐԵՔԸՐ

ՄԻԶՈՑ ԵՒ ՈԳԻՆ

Ֆիզուրի ներ Ֆիզերի Մասին
և

Փաստե Ասուն Պոյութեան

ԳԼՈՒԽ Ը.

ՊԱՏՃԱԹԱԲԱՆՈՒԹԵԱՆ
ՀՅԲԻՆՈՒՄԸ ԸՍ ԱՐԻՍՏՈՏԵԼԻ

Ֆիզերի ընդհանուր իմացումը ծշակերու կամ Աստունոր գոյութեան ի նպաստ փաստարկութիւններ վերլուծելու ամէն փորձ խորացնու եւ անպատճառ պիտի ազդուի պատճառականութիւնն ըմբռնելու մեր ծեւէն: Արդարեւ, ստիպուած պիտի ըլլանք ներկայ քննարկութիւններէն մեծ մաս մը տրամադրելու պատճառ իմացըին կրած յաջորդական զարգացումներուն, զարգացումներ որոնք մեծ մասամբ հնտեւանքն են քննադիմութեան մասին:

Ի՞նչ է պատճառը: Բառը կը պատկանի ընթացիկ լեզուն եւ անտարակոյս որ կ'ակնարկէր ժագումով՝ մեր ինքնարուխ գործունեութեան ունեցած ազդեցութեան աշխարհի մէջ փոփոխութիւններ հնտեւանք են, իսկ մեր գործունէութիւնը որ զանոնք յառաջ կը քերէ՝ պատճառ: Կոմ Եթիսէի խօսեով, «Պատճառի գաղափարը՝ որպան ալ հակարանք զգանքը ընդունելու իրողութիւնը՝ կը հնտեւի կամքի գաղափարէն»: Գաղափարը մնաց անորոշ եւ տարտամ, մինչեւ որ Արիստոտէլ ծնուք առաւ զայն եւ տուաւ պատճառականութեան իր նշանաւոր վերլուծումը՝ տրուած ըլլալով որ պատճառի

գաղափարը արտայայտող իր բառը՝ առաջ աւելի լայն առում մը ունէր մեր բառէն եւ կ'ընդգրկէր ամէն ինչ որ իր բաժինը ունի հնտեւանքի մը ծնունդին մէջ: Ան դիտեց որ առարկայ մը յառաջ բերելու համար չորս բանի անդամակեցնեցու են, այսինքն, ենթանիթ մը որմէ շինուած է տուեալ առարկան՝ ներկանան պատճառ: Բան մը որ տուաւ այդ առարկային զայն ընդորոշող յատկութիւնները՝ ծնուառող պատճառ: Այս կամ բան մը որ այդ ծեւը կիրարկեց նիւթականին վրայ ։ Ներգործող պատճառ: Եւ վերջապէս նպատակը կամ հնուանկարը որուն հասնելու համար կը գործէ գործող պատճառը ։ Մյացէս, արծանի մը շինութեան ընթացքին, նիւթական պատճառը սկզբնական մարմարի կտորն է, ծնւաւորող պատճառը՝ այդ կտորին վրայ որ ըստագծուող նախատիպը, ներգործող պատճառը՝ քանդակագործը, իսկ վախճանական պատճառը՝ գաղափարը կամ պատկերը՝ մարմնաւորուած այդ պատկերին մէջ: Պատճառականութեան Սրբութէին քանագարացանութիւնը սահմանամեմն է զանազան յարաբերութիւններուն, որոնք իրարու կը կապէն այս երկու տեսակ պատճառները, իր ժամանակի բնագիտական ծանօթութիւններու լոյսին տակ: Ան կը հաստատէ կապակցութիւնը որ կայ պատճառի եւ կամքի գաղափարներուն միջեւ, որովհետեւ Արիստոտէլի տիեզերքին մէջ, երկնային որորներու կանոնաւոր շարժումներուն ննդրործող պատճառը իմացականութիւնն մըն էր, որ կը գործէր մարդկային կամեցողութեան նման:

Պարտինք սակայն զգուշանալ ենթադրեէ, թէ վոյսնանական պատճառ բառերը կը ներփակին բնականաբար գաղափարը գործիք մը, որուն նպատակը պիտի ըլլար առարկային կազմութիւնը: Իրականին մէջ, «վախճանական պատճառ»ի գաղափարը կը համապատասխանէ ընդհանրապէս «նպատակակէտ»ի կամ «պաշտօն»ի գաղափարներուն: Այսպէս, կարելի է ըսե՞ւ աչքին վախճանական նպատակը տեսողութիւնն է, առանց ենթադրելու անպայման գոյութիւնը արհեստաւորի մը, որ մտածած ըլլայ շինել զայն տեսողութեան համար: Այս դիտողութիւնը կարեւոր է մօտենալէ առաջ փաստարկութեան, որ հանուած է վախճանական նպատակներէն, եւ որոնց պիտի հանդիպինք թէ անդին: Աստուածաբանու-

թեան մէջ, բնաբանական այդ փաստարկութիւնը պիտի մնայ անկատար եւ անորոշ եթէ նշգրտօքն չմեկտնի լման իմաստը «վախճանական պատճառ» արտայայտութեան:

ԳԼՈՒԽ թ.

ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ՑԱՐՁՐԱՆԱԿԲ

Բազմաթիւ տարիներու ընթացքին, մարդիկ Արիստոտէլի նայեցան կասկածանքով. ըննադատաներէն ումանք՝ պահպանողականութեամբ եւ նորին հանդէպ իրենց սկզբանցած հակառակութեամբ. ուրիշներ՝ մասնաւոր գժուարութիւններու պատճառաւ, ինչպէս օրինակ Արիստոտէլի ոլորտաներու շարժումին յախտնական ըլլալը, ինչ որ կը նկատուէր անընդունելի ստեղծագործութեան բրիստոնէ ական վարդապետութեան համար, եւ տակաւին ոմանք՝ ինչպէս ֆրանչսկեան Ռոսէ Պարն, որովհետեւ Արիստոտէլի բնագիտութիւնը կը նկատէին բոլորպին սիմալ, տրուած ըլլալով որ նիւթի եւ ծեւի վարդապետութիւնը կ'անդամալուծէ գիտական ամէն հետազոտութիւն։ 1215ին, Պապին նուիրակը պարզապէս արգիլեց Արիստոտէլի բնագիտութեան ուսումնասիրութիւնը. բայց Դոմինիկեան եւ Ֆրանչսկեան միաբանութիւններուն հիմնադրութիւնը, ժ՞ո. դարու առաջին տարիներուն, մանաւանդ ծաղկումը համարանականներու ամենակարող եղան, նոր թափ մր տուին գիտութիւններուն նոր պատունական զազափարներուն մենասիրութիւնը աստիճանաբար հալեցաւ եւ, 1253ին, Արիստոտէլեան փիլիսոփայութեան ամպիոններ հաստատուեցան Փարիզի համալսարանէն ներս։ Արիստոտէլեան բնագիտութեան հաստիճանի մը գրուեցաւ 1280ի շուրջ, Օքսֆորտի ֆրանչսկեաններու վանահայր Ռոպէր Կրոստիթի կողմէ. բայց ամբողջական յաղթանակը եւ Արիստոտէլեան շարժումին գագաթնակէտ եղաւ Մեծն Ալաքրթոս եւ Ս. Թովման երկու Դոմինիկեաններու գործը։

Նկատի ունենալով Արիստոտէլականութեան յայտարարուած ընդհանուր դատապարտութիւնը Վերածնունդի շրջանին, հետաքրքրական է վնտուել եւ գիտնալ թէ ինչո՞ւ համար Արիստոտէլականութեան վերագրած ժ՞ո. դարուն կարելի է իրաւա-

ցիօրէն նկատել իրեւ յառաջդիմութեան մէկ յաղթանակը։ Տարակոյս չկայ որ հասարակաց կարծիքը կազմուած էր թշնամական մեկուն թիւններով։ «Բառեր, զարձեալ բառեր եւ միայն բառեր — այսպէս կը զիէր Մագուէի Ֆրանսիս Պարոնի մասին զրած մեկնութեան մէջ — փոխանակ յառաջնանալու, մարդկային միտքը կը բարականանար տեղըալլով։ Սակայն, հետագայ սասուածապաշտ բոլոր փիլիսոփաները խստովանեցան թէ, իրենց գիտութեան տեսանկիւնն, Թովմաս Ագուլնացի կատարած վերակառուցումը նշելի յառաջդմութիւն մըն է. որովհետեւ Արիստոտէլի անդրանցական Աստուածածր՝ թէ եւ ոչ բարոյացական — սակայն Պատունի Աստուծմէն աւելի յարմարութիւն կը ներկայացնէր ըլլալու Քրիստոնէութեան Աստուածը։ Աւելին՝ Արիստոտէլեան բրանունումը հոգին՝ իրեւ ձևւի մարմինին, աւ ելի յարմար էր բան Պատունի բմբռնումը մարմինին՝ իրեւ բանուը հոգին, ներկայացնելու համար փիլիսոփայական մեկնութիւն մը փրկագործութեան բրիստոնէ ական վարդապետութեան։ Սակայն, ներկայ մեր հարցանդումին մէջ, կարեւոր է վեր առնել բազմաթիւ կէտքը. Արիստոտէլի ազգեցութիւնը բաջակերց տրամարանութեան ողին եւ իմացական հայեցողութիւնը. Արիստոտէլ Պոտունին շատ աւելի մօտ էր ընտեսան եւ փորձառական գիտութեան եւ իր ազգեցութեան գերակշռութիւնը բնականօրէն պիտի պարուադրէր ընդհանուր հաւանութիւնը՝ բնութիւնը իրեւ նուիրապետական կարգ ընդունելու, կարգ մը՝ որուն վերջին հիմնաբարն է Աստուած, եւ այսպէսով զնելու արտաքին աշխարհը իրեւ բնաբանական աստուածաբանութեան ուսումնասիրութեան հիմ ընդունելու պկը. Փիլիսոփայութիւնը միջնադարան հետինակեաններու մօտ կապուած կը մնար բրիստոնէ ական վարդապետութեան, այսպէսով կը ստուար անկախ գոյութիւն մը, հիմնուած իմացական հիմերու վրա։ Մեծն Ալպէրթուու եւ Թովմաս Ագուլնացին եղան ազգատարաններ, որոնք անվախօրէն բնագանցութիւնը եւ մտածողութիւնը զրին ազգա հայեցողութեան կալուածին մէջ. որոնք պնդեցին թէ որեւէ փիլիսոփայութիւն, ոչ իսկ իրենցը, պէտք չէր որ իր արդարացումը գտնէր աստուածաբանական նախընտրութիւններու մէջ։

Պէտք է մոռնալ որ Ֆրանսիա Պարոնի Սրբատութէի դէմ գիրքաւորումը ունեցած էր իր նախընթացը նոյնինքն Սրբատութէի դիրքաւորումնը իր նախընթացու տեսակտունին դէմ: Անդակի հակառակը Պղատոնի, որ կը պնդէր թէ զգայնական սխալները կ'արդարացնեն սկիզբիկութիւնը զգայական ծանօթութեան հանկէպ եւ որ ներհայցողութիւնը (ուստածո) կը նկատէր հիմք ամէն ծանօթութեան, Սրբատութէ կը պընդէր ամենայն ուժգութեամբ կը պիրծառութիւնը եւ զննութիւնը աղբիւրին են ամէն ծանօթութեան: Ան կը գրէր, «ամէն մասնաւոր գիտութեան սկզբունքները հետեւանք են փորձարկութեան - երկութա - այսպէս, աստղադիտական փորձարկութիւններին էր որ հետեւցները աստղագիտութեան սկզբունքները: Հապէս ինապաշտ, ան իր արհանարհանը կը տեղացնէր այնպիսինքու վրայ, որոնք ամբողջին նուիրուած են վերացական մտամարզանքներու, մեկնակէտ ուննալով միշտ ներզգայական տուեաները եւ անսուրքը մնալով իրողութիւններու հանդէք: «Անոնք որոնք վարժութիւնը ունին քանչափացական հետազոտութիւններու, կը պնդէր ան, աւելի իրաւասութիւնը ունին աւելի լայն տարրողութեամբ սկզբունքներ հաստատելու: Մինչդեռ միւսները, որոնք վարժուած են իրողութեան հետ համամատուած բազմաթիւ ենթադրութիւններու, շատ դիրքա սկզբունքներ կը հաստատեն, որովհնաւ շատ թիւ բան նկատի կ'առնեն: Շատ դիրքին է զանազանել մարդիկ որոնք կը տրամաբանն իրողութիւններէ մեկնելով՝ ուրիշներէ որոնք կը միկնին մտացածին յոցքներէ: Եւ ան կը պնդէր կարեւորութեանը վրայ ամէն խնդիր հավակնօտեն - շառակած - բնակիւլու, այսինքն բնութեան զգայական իրերու զնուութեամբ, իւ ոչ թէ բրամասութեամբ, այսինքն զուտ նենաւութեամբ չիսաստուած տուեաներէ մեկնելով: Զգայութեան շնորհի է որ կը տիրանանը մասնաւորի ծանօթութեան. ասկէ մեկնելով՝ մակածութեամբ կը գտններ ընդհանուր մասնաւորին մէջ, եւ գիտութիւնը կը զրաբի միայն ընհանուրով: «Հասկնանը նախ իրողութիւնները եւ յատոյ կը նանը փնտուել պատճառները»:

Թրգմ. ՇԱՀԻ ՎԱՐԴԱՊԵՏ

ՀՐԱԺԱԿՐՈՒՄ ՑԱՅ. ՅԱՅԾԵՐԻ
ՈՒ ԸՆԹԱՐՈՒԹԻՒՆ
ՔԱՂԱՔԱԲՐԱՋՈՐԾԻ ՆԱՐ ԱՐՄԵՆԻԱՆԻ

Անցեալ Յաւնուարի կիուն, Քէնթըրպէրի Արքակիւոպուսը, Տքթ. ձէօփրէյ Ֆէլքը, խօսք պիսի առներ Քէնթըրպէրի տարեկան համագումարին առջև, երբ անակնաւուէն յայտարարեց որ հրաժարութէ առջև կ'ընթացաւ ան վերը կը գնէր իր առապարէնի իրեն լուղու Ա. Կառավարուսի պիտի Անզիլին Աղզային նեկացեցին մի մշամառութիւնը չէ նուազած, յայտարարեց ան, համազաւած եմ որ օր կ'աւելայ իմ իրավուութիւնը, Անզան, Անյու առն, Կը գամ որ իմ համբեռութեան պաշարը կը ուուար ի առ ասմար կը մտածեմ թէ ժամանակը հասած է հրաժարութիւնը:

Տքթ. Ֆէլքը պաշտօնավարութիւնը տե ած եղաւ ասունցինդ տարի:

Պատահայութեան այս շըլանց ան իր ուուար ինաւորութեամբ և հանգարաբարյ ընթացով:

Իր աւազորութեան գյխաւոր առարկան ըրաւ Եկեղեցներու միսթեան հարցը, իր ընաւորթեան առաջին որէն մատաւր զարի տուու Եկեղեցներու Տիշեկեական Համագումարին և չըլացան ու մէկ ճէր յախզութեան առանուրդելու համար անոր ծրագիրները:

Նոյն պիտի ան կատարեց անցնող տարուան իր պատմական համբորութիւնը դէպի երասուացէ, Գումի և Համբ, աւանզապահ մեծ Եկեղեցներուն կերպուներուն:

Երբ, բարիքաստիկ օր մը, միտքերը հասունան և կեկեղեցներու մերձեցման մեծ հրգեց քրերն իրենց պատուզը, անտարկոյու որ պատմաթիւնը յատուկ յիշատակութեամբ և երախտացիստեան պիտի արձանագրէ անուն Քենթըրպէրի նոր Արքակիւոպուսի՝ Տքթ. Ֆէլքը, իրեն Եկեղեցներուն միութեան մեծ և առաջին կերպներէն մին:

Հայութ Անգլիայ Եկեղեցիի օրէնքին, Անզիլոյ Վարչակիւութեան առաջարկեց նորքի Արքեպիսկոպոս Արթուր Մայքլը Բամեյը իրեն յաշոր յատարար Արքեպիսկոպուսին և պիտ Անզիլոյ Եկեղեցիին:

Մայիսին, Քէնթըրպէրի նոր Արքեպիսկոպուսը պիտի ատանանէ իր պաշտօնը իրեն հարիւ երեսու Առաւելութեան իր Եկեղեցիին:

Բառեմէյ Արքեպիտ, մի առարկան է, ասուաւածաբանութեան նախկին ուսուցիչ Տիշեկեամի համարաբանին և կովոկապոս նոյն քաղաքին մինչ 1919, երբ Կայսերցաւ նորքի Արքեպիսկոպուսը թեան:

Առաւելի և ասուածաբանութեան մասց, աւելի քան զարչական գործի և խօսքի, Քէնթըրպէրի նոր Արքեպիսկոպուսը կու տայ իրեն ժամաներուն այն տպաւուրութիւնը թէ պիտի չինակի իր ատարութիւնի յանդուզին մերուուն, այլ պիտի զրապի առաւելաբար իր երկիր աստարաբանում կարեւ գործի, ամսուր և տարածուած կերպով:

Տ.

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԼՈՒՍԱՐԱՐԱՊԵՏԻ ՄՐԲՈՅ ԱՔՈՌՈՅԸ

Միաբանական Ընդհ. Փողովք Մարտ 10ի Աւրեար օր կեսօն վերջ ժամը 2ին ի նիս գումարութեացաւ Պատրիարքարանի դահիճին մէջ, նախադանութեամբ Պատրիարք Մրբազան Հօր, եւ Լուսարարապես ընտրեց Դեր. Տ. Հայրիկ Նպա. Ազանենանը՝ Պատրիարքական Փոխնօտը Օ. Արուսյ:

Նորմնիք Լուսարարապետը ծնած է 1909ին՝ Վասպուրական աշխարհի Աղքակ զաւարի եենզանի գիւղը, որի գիւղապես Ազգակի եւ Մարիալի: Մարիալ ծնննադրուած է մեծանուն Պատրիարք Լուսարիոփի Դուռեան Մրբազանէն, Վարդապետ՝ յաւես անմոռաց Թորոն Պատրիարքին՝ 1932ին, իսկ եպիսկոպոս՝ Նորին Ս. Օծուրիս Տ. Տ. Վազգեն Կարողիկոսն՝ 1955 Հուն. 6ին:

Նուրջ երեսն տարիներ ի վեր նորբեր Պատրիարքական գործներին բանականակուած է Ս. Արուսյ ներ: Վարդ է տարիներով Աւազ Մրբազանի պատօնը, ինչպէս նաև Տպարանի եւ Կալուածոց Տեսչութեան կարեւոր պատօնները: Խղած է Խանից Տեսօն Փողովից անդուն եւ Անձնապես Միաբանական Ընդհ. Փողովին, ժամանակ մը նաև ուսուցիչ Փառ. Վարժարանի:

Նկարագրով անքի եւ Վանիք թնդիանուց տակերու տեսակետով նախանձայոց անձնաւութեամբ մըն է նորմնիք Լուսարարապետը: Վանիք իշխանութեան եւ կարգուաթիմ զեմ յարուցուած եւկու խոռոշ պայտաներուն մէջ, վլխաւոր դերակատառ ներեւն մին համելիսացաւ, արգելք ըլլարով օ-

րինազանց բախսախնդիրներուն, որոնք վերի վայր օրչիք կուզեկին կանոնն ու կարգը այս նույրական Հասատութեան ներս:

Վերջին տասուր իրադարձութիւններու բնագիրն, բնագրաւիշներու ոգիին եւ գործադրած միջոցներուն հակառակած ըլլարուն յատանաւու, ամենեն ծանր խուսանզումներուն ենթակրութեցաւ, ասկայն նախախնդիր մը անգույն շեղեցաւ իր արգութ նկատած տեսա կետներն եւ մինչեւ վերջ մնաց պատճենի վրայ:

Լուսարարապետութիւնը Ս. Ալիսիս Միաբանութեան մէջ Պատրիարքութեան յեսոյ, կարեւուագոյն եւ ցիկան պատօնն է: Իր բարեւ ներին Տեսուչ, իր պատօնն է անձնանձիր կերպով հակել նկաղեցոյ մէջ կարգապահութեան եւ պատամունքի անքերի եւ վայերու կատարման, ինչպէս նաև Ս. Արուսյ նովանդիմին ներեւ եղող բարու եկեղեցիներու անօրներուն, զարգերուն, զոյերուն անկարուս եւ անվնաս պահպանման:

Ս. Արուսյ գիտուութեալ Միաբանութիւնը, իրեն վասնելով Լուսարարապետութեան պատօնը, զործնականապես արտայուցած եղաւ իր սերն ու յարգանը ինչպէս նաև վանասանը Ս. Արուսյ եւ հանաւական համար, այն մեծ վասահութեամբ՝ ու Նորին Գերապատութիւնը պիտի ընեն իր լաւագոյնը, արժանավայիլ կերպով վարելու համար պատասխանառու այս պատօնը, այն ոգիով ու դերով ու իր եղած է:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Ս. Արուսյ մնութակալութեամբ սացած է Հասատութեանս բարեյիշեատակ բարեար Գալուս Կիւպէնիկեանի հասատած Հիմնարկութեան նետենեալ նորիանութեամբ 1960ի Դեկտեմբեր ամսաւն.

- | | |
|--|------|
| 1. — Գաղրականաց եւ չհաւորաց 8. 8.
նորացարութեան | 2000 |
| 2. — Ժառանձրակալուց Վարժա-
րանին | 3000 |

- | | |
|--|------|
| 3. — Թարգմանչաց եւ Հերումեան
Վարժարաններուն | 3000 |
| 4. — Տպարանին | 1000 |

Միեւնոյն բուականին բարեւար Հիմնարկութիւնը վրկեց 250 Մթերլին իբրիւ ժամուց բանեւլու համար Միաբանութեանս անդամներուն, Թարգմանչաց տօնին օրը նույնադիմի բոլոր Մրբավարերուն մէջ կատառաւած հոգինանգստեան պատօնին առքիւ,

**ՄՐՄԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ
ՎԵՀԱՓԱՌ ԹԱԳԱԿԻՈՐԻՆ**

Յունուարի 30ին, Երկուօքքի օր, ժամը կեսօնուան երկութին, Ամեն. Ս. Պատրիարք Հայոց այցելութիւն մի տուա Վեհափառ Թագաւորին, Ամենա, Պատմանի պալատին մէջ:

ազգայիններէն Պր. Հայի Փելքենան, Յակոբ Պետրովն, Տիրան Ավերիշեան և Վարուժան էրեմեղեան: Պատրիարք Մրգազանն ու ինտելեգենտները ընդունաւցան Արքայական Դրամենակին մէջ, որոնւած՝ ժամանել: Ն.



Պատրիարք Ս. Հայոց Նորին Վեհափառութեան նես:

Նորին Ամենապատուութեան կ'ընկերանային Պատրիարքանին Դիւնապահ Հոգե. Տ. Շահն Վրդ., Ամենանի Հոգեւոր Հովին Հոգ. Տ. Գուրի Վրդ., Եռուալեկի պազարիններէն Պր. Մատիսու Մարոսան, Ամենանի

Ամենապատուութիւնը նախ խօսք առաւ և ընդունաւուց Հիւսէն Թագաւորը Արքայական Զարքօնի տօնին առիրով: Սոյն տօնը հաստատուած է Հաւաքանական տան մեծանուն նահանգեանին՝ Հիւսէն Ամիրապետին կողմէ, որ

մեծանուն բաւեաւուին եւ կիւլգեկեան գերդաստանի նեղանեւուն համար, ըստ Ս. Արքուի մէջ տարիներէ ի վեր հաստատուած սովորութեան:


Ներկայ տարւոյ Թերուալին, Եռնպէս ընուհակալուրեամբ տացնան 4000 Մրելին, յանկացուելու համար նոյն հպատակներուն:

Նախը՝ 250 Մրելին, իրեւ ժամանց բաժնուելու համար Միաբանուրեան անդամներուն, Ս. Արքուի տօնին օրը կատարուած հոգեհանգստեան պատօնութիւնը:

Տակ մեծանուն բաւեաւուի հօր՝ Արքիս Կիւլգեկեանի հոգւուուն:

Այս արքի, Ն. Ամեն. Մրգազան Պատրիարք և Ս. Յակոբեանց Միաբանուրեան կը յայնեն իրենց երայսապետութիւնը Գալաս Կիւլգեկեան հիմնարկուրեան պատօնարձան Վարչուրեան և Հայկական Բանին տանի Տաօւենուրեան, աղօթելով որ անու լուսանզի հիմնապիրին յետասկը անբառաւ մնայ Քրիստոնակոյն Ս. Սկեղեցիներէն և Պատրիարքանեան ներւ:

մեծ պարզի եւ ներկայ Թօքաւորինին: Արբա-
զան Հայր մաղթաւներ քառ Յարգանանի
Հասիմական զանի հաստատութեան եւ իր
կորպի, իմաստուն եւ անենուն սերեն ու
մետրմիկ եւ լիցուն ժախտով իր սեռհակա-
լուրինը յայտնեց ըստած խօսերուն համար,
աւելցնելով թէ ինքը միւս պատրաստ է իր լա-
ւագոյն կարելին ընելու նրաւադիմի Հայ Պատ-



Վենափառ Թագաւորը կը պատասխանէ Ա. Պատրիարք Հօր խոս্তերուն:

ինացումք գրաւող Դամակալիքն՝ Հիւսէյն Ա.ի բիւթուրեան եւ հայ ձոյլպուրդին համար: Եռց կը ճամ տեսու այս այցիլու քենէն

Վեհ. Թագուցը, զգացուած Ամեն. Ս. ԽԵ, Ս. Պատրիարքի հրամեա առաջ Վ. Կ. Պատրիարք Հօր անկիդյ և Մատղի խօսերէն, Թագուցէն եւ Վիեղապահու Երևանակին:

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

• Παρ. 3 φετηρ. — Έως την αποστολή της στην Κύπρο ήταν ο Α. Βασιλεὺς της Κύπρου και πατέρας της Ανδρέας.

• Եր. 4 Փետր. — Ս. Սարգսի զօրավարին:
Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս.
Սարգսի Նազարեան մատրան մէջ ժամարաքն էր
Հոգ. Տ. Ալատոն Վրդ. Բարիստուեան։ Հստ
որորթեան, Ս. Գատարացէն ետք կատարեւցաւ
հոգինանուեան պայտոն։ Ա. Ալբարու և Ազգին
Նագուցեալ մեծանուն քարերար Գալուստ Կի-
լիսկինի էօր Սարգսի հոգւուն համար, Նախա-
զանքթեամբ Գեր. Տ. Հայրին եպս. Ալյանեանի:

• ❶ կիր. 5 ֆետր. — Ա. Պատարացը մատուց-
աւեցաւ ի Ա. Յակոբ: Ժամարան էր Հոգչ. Տ.
Դէսրդ Վլդ. Նազարեան:

• Կիր. 12 Փետր. — Ա. Գատարացը մատուց-
ուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամտարան մէջ։
Ժամարարն էր Հազը, Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեան։

* Η., 15 Φεβρ. — Ψ.ωρόκανωνανγκανηγιανεπ
νακανωτονακριψαντονεγων. Σωματικηνεπ,
νακανωφανηνεπθεωμερηνερη. Σ. Λωρρηκηνεπ.

բոնցմով զօրացած մարտի զալոր իշխան Վարդան
Նանց. այդ գենքերը շատ աւելի հստու ու ազ-
դիցիկ են այս ճամանակ։ Վարդանանց պատերազմը, ա-
նելոցուց Հայոց Հայրեն, լուրի պատերազմը է ընդ-
դէմ խաւարին և բարի պատերազմը՝ ընդգետ
չարին։ Թարողէն ետք, Գերը. Տ. Հայրենի կազ-
մանագունքն Ամենայի Հայոց կաթողիկոս։ Տ. Վազգենին. ի. անձնան տանին առթիւ կատարուած ած-
չայրացն առաջանական Մադիմանքի արարացութեան
նիկ Ա. Պատարագէն ետք. Գերը. Տ. Առքին Արքե-
քեքեն. Անմասացնց ըրուն յատու կ նոցի-
հանուատեան պատասխանակարգին։

* №р. 17 Фебр. — Հօս իրաւակն ուժութեան, Ա. Պատարաց մատուցեացան Աւզգա-
վան Ասորոց Ա. Մարկոս Աւետարակի հեղեղա-
նու մէջ՝ ժամանակը էր Տաղ. 8. Անշաւան-
դրդ. Կցջանեան Քարոզեց Տաղ. 8. Մաշտա-
գրդ. Բարպարաւան, բնարան անենալով ընդուն-
ի Քննչակարար, մարզին ինչ ոչ սոճէն (Տաղ. 2.
64). Ա. Պատարաց ետք. Միաբարձր թիւ բ-
պատարաբերեցան Ասորոց Տաղ. Տեղէն, Երթ
ու զարդի թափօքներուն Խախազանց Գերլ. 8.
Հայրիկ կառավարական:

• Եր. 18 Փետր. Բառ առ փոքրութեան, եղի-
կոյեան ժամկերգութեան ընթացքին, Ապար Տա-
նոսը իսորաններն ու զլիաւոր օրբանկարները
վարագութեան:

* Կիր. 18 Թեուք. - Յանի քառեկեղեցատ: Փակ-
եալ-խօսքաժի՛լ-Պատարագը մատացուեցաւ Մայր
Տաճարի Առաջ Անզանին վրայու ժամանաքին էր
Հոգչ. Տ. Քրթաւէս Արք. Պայալյահեան: Քարոզեց
Հոգչ. Տ. Անզանին Վարդ Զգաւնեան, ժաման
աւենալով և Եղերուք պարաւուք, զի յարօւ
ժաման ոչ անի ունիցիք՝ զայ Ծըրի Մարգար
(Մատթ., Խ. 2, 44): Յոթրոցք ծաղսիւուք որ
Նազագու ըլլայ իր կողեկան մաքրութիւն, մաս-
նաւուրաբար յառաջիկայ Մեծ Գանց շշանին,
երբ Եկեղեցին ալ իր պլազան պրազուռիիւն-
ներգու ու Ս. Քրոս Ընթերցաւածներօվ կը երաքիք
զմեց յապահարարիւն: Դարպարագը պաշտօնը
իւ տառի Հոգչ. Տ. Կիւրես վայու Պարթիահեան:

• 72. 22 Φεβρ. — Σήκηρη Κυριαρχία Ήδη Ψάχνει:
Πανεπιστημίου, Έμπορος Σωκράτης μέχει ή κυριαρχεί γενικώς
επιρρεώντας από την πόλη σε όλη την Ελλάδα.

• бг, 23 Февр. — Нржкесасан ժամը 6.30ին,
Սայր Տաճարին մէջ պաշտուեցան Անձ Պահոց
Եկեղեցիք առաջին ժամերգոթիւնը, որու ըն-
թացքին բարզոց Գերու և Նորայր նար. Պա-
հանակ, բայսարեկով պահեցան մեռն օստա-
կարութիւնը Հաւատացնեալին մէջ Ֆիդիքական և
մէջ մանաւանդ հոգեոր առազջու մեան տասակ-
տէն: Բայս մէ այս գերանին նպաստակին ց զատա-
նան Անձ Պահոց Քրչանին մեր Եկեղեցւոյ մէջ կա-
տառուած Ժամանակ ինչ ինչ փոխութիւններ:

• №.р. 24 Φθινοπ. — Έωσαν απόστολοι εργάζομενοι στην πόλη της Βαριάριας στην Ελλάδα. Οι δύο απόστολοι ήταν οι Απόστολοι Παύλος και Ιωάννης.

— Կեսօրի վերջ, զազուան Արտագաման կրաքիի առաջի, Անձն. Ռ. Գատրիքը այս լուսաբար հայրը՝ ի դրսէ Միաբանութեան, աշխատացն մատաք որդիկ Ա. Յարու թեան Տաճար, ու որ Խաչպատճեց մեր վերնամատրան մէջ զայտած երեկոյան ժամերգութեան ու պաշտօնական գնացքով վերաբարձ. Ապյականք. Ապօք կատարուեցա Տօքինական Որբանեկաց այցելութեան հանդիպութ թաքով. Ա. Յարութեան Տաճարին ներս Թափարացին էր Հայ. Տ. Օնան Վրա:

• १५८. २५फेब्रु. — उत्तमनिलः यज्ञेरप्यज्ञे
ह अपावासवान् द्वादशीप्रयोगस्थीन्द्रिये एव अपावासवान्
ह ॥ प्राप्तावासवान् द्वादशीप्रयोगस्थीन्द्रिये ॥ वा. वाप्तावस्थीन्द्रि-
याद्वादशी द्वारा व्यभिचाराद्वारा इति ॥ फलावासवान् द्वारा
लग्न ४. अप्राप्तावस्थीन्द्रियाद्वादशीप्रयोगस्थीन्द्रिये ॥ अप्राप्ता-
वासवान् द्वादशीप्रयोगस्थीन्द्रियाद्वादशीप्रयोगस्थीन्द्रिये ॥ वा. वाप्तावस्थीन्द्रि-
याद्वादशीप्रयोगस्थीन्द्रिये ॥ वा. वाप्तावस्थीन्द्रिये ॥ वा. वाप्तावस्थीन्द्रिये ॥

— ესიარქ ქხედ. შავე გამარჩი მთელ ყავალობა
ეცავ შესასტუმუალი მბათ ასანები კა ასწავთ
სახლი, ასე კასარის ხე ეს დასამართავს. ცეკა
რიგი მხედარ ჩე კა ასაყავანებ ასტან. უ. ფათ-
რის ერთ პატარე.

— Գիշերասկիզբին . Այս Տաճարին մէջ պաշտուեցան և կիսցէն և Նկաման արարութիւններ . Հանդիսապետն էր Գիրշ . Տ . Նորայր Եպու .

• № 27 27 Φεβρουαρίου. — Σταύρωση την αρχή της ημέρας στην πόλη της Αθήνας. Η θεοτροφία της Αγίας Μαρίνας για την οποία έγινε η επιτομή της ιεράς μετακίνησης στην Αγία Μαρίνα της Καστοριάς, έγινε στην Αθήνα στην Εκκλησία της Αγίας Μαρίνας στην Πλάκα. Την ίδια μέρα, στην Αγία Μαρίνα της Καστοριάς, η θεοτροφία της Αγίας Μαρίνας για την οποία έγινε η επιτομή της ιεράς μετακίνησης στην Αθήνα, έγινε στην Εκκλησία της Αγίας Μαρίνας στην Καστοριά.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

* 92. 7 Φεβρ., — 4 ηευορτή ωνωδή, 9 θερζό. 8.
Δωρεάκη διάπον., Σαντ., 8. Θαύρου Κρήτ., 6 Σαντ., 8.
Φερεντίνη Κρήτ., Δωρεάνιασσος Μεταν. παραγγέλνης φωτιώσεων
απεργίαντη ή απεργίαντης απεργίας θυμάζεται Ουρανός Λαζαρέττο
η μεταφορά σημαργκήν, θωάκης Αποντερή:

ԶԵԿՈՅՑ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԻՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

Հ Ա Ց Ա Ր Ա Ն Գ Ա Ր Ծ Ե Ր

Երբ շարունակութիւն հիմնարկութեան 15 Յուլիս 1960 թուակիր Զեկոյցին, որ կը պարունակէր 1960ի առաջին փետական կատարուած յատկացուներուն ցուցակը, ներկայիս կը կատարենք նոյն տարույն երկրորդ փետական կատարուած յատկացուներուն տեղեկատութիւնը: Խնչու կը յիշուի, առաջին փետական կատարուած յատկացուներուն գումարը եղած է էլ 211.250 տոլար, իսկ երկրորդ փետական բաշխուած է է 41.480 տոլար: Այսպէսով, 1960 տարույ մէջ կատարուած յատկացուներուն գումարը կը հասնի 752.730 տոլարի:

Խնչու պիտի տեսնուի, Հիմնարկութիւնն այս երկրորդ փետական կատարուած նէութիւնը կերպուացնու պատմական և հայեցի գառաքարութեան ծրագիրներու վրայ, իսկ աշխարհագոյն ազգաքի աշխարհացրեալ Հայութեան պահպանումին և յառաջիման մէջ հիմնարկութիւնը կը խորհի աշխ. որ իր ծրագիրներուն մէջ հարկար և ստիպողական տեղ մը դժւագ է գրաւեն տարագիր Հայութեան վերաբերեալ հարցերը և այդ պատճառաւ շարուակեց իր գործակցութիւնը Միացեալ Ազգերու կազմակերպութեան ճարագիրներու թարձր Քոմիսէրութեան հետ, պատշարաններու և արհեստագիտական աշխատանոցներու ընծայուած օճախ գահութեամբ:

ԱՆԱՌԱՄՆԱՅԻՆ ԽՄԱԿԴԻԲՆԵՐ. —

1. — Հայ Առաքելական Ընկերություն, Ցիրոյը (Միացեալ Կահանգներ): —

67.500 - Վաթուուն հօթր հազար հինգ հարիր - տոլար յատկացուեցաւ ի նպաստ Միհագոյն Տիբրոյթի Հայ համայնքին համար կառուցուելիք գարգարանի մը և դրագարանի մը, որ պիտի կոչուի մեր հիմնարկութեան անունին Տիբրոյթի ԳԱԱ.ԱԽԱ.Խ Կիլ.Պէնիլ Ալլ.ԺԱ.Ա. Հիմնարկութեանն կողմէ յատկացուած այս գումարը կը ներկայացն ամբողջական ծախիքրուն կէր, ծրագիրը բլլայտով աւելի բնդարձն և բովանդակելով նաև շինութիւնը եկեղեցոյն մը, մշակութային սրանի մը և ընթերցարանի մը, որոնց ծախիքրը պիտի նուգացուին Տիբրոյթի Հայկական համայնքին կողմէ: Ուրոշելով մասնակցի այս ծրագրին իրականացման, Հիմնարկութիւնս, բացառաբար, իր գործակւելուն մասնակի ամսաբառ մատարական վերաբարձրութիւնն ուրուելաւ համայնքանին ամսաբառ մը կազմակերպութեան համար, այս յոյսով որ այս ուղղույց ծրագիրը պիտի իրախուսուէ Միացեալ նախանդներու ուրիշ հայշատ համայնքներ նախանդներակ նախաձեռնութիւններու լծուելու:

2. — Ցաւելուածական զաւմար Լիբանանի վարժարաններու բնդիանուր նարզուրիւններուն համար: —


16.000 - Ցաւնկից հազար - տոլարի յատկացում մը կատարուեցաւ Ալիքանանի վարժարանն ներուն մէջ նորոգութիւններու երկրորդ շարքի մը 1960ի առաջին կիսուն նորոգութիւններու առաջին շարքի մը համար կիմնարկութիւնս յատկացուցած էլ 31.750 տոլար: Այս յատկացումն ներք կատարուած են համաձայն երեք մասնագիտներու տեղեկագրին երգակացութիւններուն, որոնք ներթարկուած են Գարուսու կիւլպէնկեան Հիմնարկութեան վրանանի կրթական համաձայնութիւններու մը կազմակերպութեան համար, այս յոյսով որ այս ուղղույց ծրագիրը պիտի իրախուսուէ Միացեալ նախանդներու ուրիշ հայշատ համայնքներ նախանդներակ նախաձեռնութիւններու լծուելու:

3. — Առաջնորդական Հայոց Պարագախ. —

24.000 - Բանան շորս հաղար - տոլարի յատկացում մը կատարուեցաւ ա. - Սրբոց Թարգմանչաց - Սվաճեան կարքարանի նոր չէնքին վրայ յարկ մը աւելցնելու (1150 աշակերու), բ. - Հին Վարժարանին հիմնական նորոգութիւններուն և գ. - սարքաւորման ամուռզացման համար:

4. — Միիմբարհան Միաբանութեան Վարժարան, Առեխանակդրիմ (Սղիպօսա): —

3.200 - Երեք հազար երկու հարիր - տոլար յատկացուեցաւ Ակեբանադրիոյ Միիմբարհան Վարժարանին հիմնական նորոգութիւններուն համար:



5. — Լիրանամի բոլոր մտնելապարտէզներուն սարքաւորման ծրագիր. —

Լիրանամի 55 մանկապարտէզներուն սարքաւորման և մանկավարժական իրեղէններուն համար յատկացուեցաւ 48.000 - քառասուն ութ հազար - տոլար, համաձայն Հիմնարկութեան լիրանամի կրթական թանձնաժողովին տեղեկադրին:

6. — Ակտագիր մէջ Հայ Խիստաւարդներու մարմնակրական ուսման ծրագիր. —

.6.000 - Երևան վեց հազար - տոլար յատկացուեցաւ Միջին Արեւելէն ընտրուած և իրենց երկրութափական ուսումնարարութափական անձամբ, որոնց կազմունի Մարտիրոշական անձամբ 12 հայ երիտարադներուն համար, որոնց կազմունի Մարտիրոշական անձամբ 1 անդամ է առաջարկուեցաւ առաջնութագրին պիտի համար իր գիշերիկ ուսունող: Այս ծրագիրը գործադրուելու սկզբան ներիցյա գործադրական տարելրջանին սկիզբը ՝ 1910 - 61 - 11 աշակերտներով լիրանամի, Արաք. Մարտ. Հանրապետութիւն, իրաք ի իրան: Այս ուսունողները յանձնառու եղած են իրենց գարսնթացքին աւարտուածէն ենաք, իր մարտիրոշական առաջարկութեան ուսումնական գարժարաններուն մէջ:

7. — Մանկավարժական գարսնթացք Լիրանամի և Սուրբոյ հայ վարժարաններու անօդնենուն համար Սևոնի մէջ (Թթանաս). —

2.011 - Երկու հազար հինգ հարիւր - տոլար յատկացուեցաւ Անու Մանկավարժական Միջնագային Կեդրունին մէջ, լիրանամի և Սուրբոյ Հայ երկրորդական գարժարաններու անօդնենուն համար ամառնային գարսնթացքի մը կազմակերպութիւնն: Վերջին ամառուան հաշակին ինը անօդնենուն շարու չըրս չարաթ մասնակցեցան այս գարսնթացքին, քրանուական կրթական իշխանութեանց թէքինիք գործակցութեամբ:

8. — Ցմինդուածական զումար Ամիւրամի Հայ վարժարաններու կառու աշակերտներու կրթարարական համար. —

Սպիրուիքի բոլոր հայ վարժարաններուն մէջ կարու աշակերտներու կրթամշակին համար նախապէս յատկացուած 100.000 տոլարին վրայ 20.000 - քառա հազար - տոլարի յաւելուածական յատկացում մը կատարուեցաւ ի նպաստ 1910 - 11 տարեցքանին նախորդ տարեցքանին Նիմնարկութիւնն նոյն նպաստակով վճարած էր մասաւորապէս 115.000 տոլար, նոգալով 35% կարու աշակերտներու կրթական ժամկետը 14 երկրներու 237 գարժարաններուն մէջ:

9. — 1961 - 1962 և 1962 - 1963 սարեցրաններուն համար Հայ վարժարաններու մէջ կրթարարակի յատկացում. —

1959 - 60 տարեցչաւանին սկսուած հայ վարժարաններու մէջ կրթամշակին համար յատկացումը որ շարունակած էր 1960 - 61 տարեցչաւանին, ինչպէս ըսունեցաւ վերը, գոնացուցիչ արդի նշնչեած տուած ըլլալով, Հիմնարկութիւնն որոշեց հետապնդել նոյն գործը երկու տարի ևս, ամրոցի ացնելով շուրջ տարածան չըրսն մը: Այս հիման վրայ հայ վարժարաններուն մէջ չքառա աշակերտներու համար կրթամշակին վճարումը պիտի չարուակուի մինչև 1960 - 1963 տարեցանին վերից: Այս նպաստակով 1960/61 - 250.000 - երկու հարիւր յիսուն հազար - տոլարի գումար մը յատկացուեցաւ 1961 - 62 և 1962 - 63 տարեցչաւաններուն համար: Չորս տարուան ըթանին համար յատկացուած բնդնանուր գումարը կը հասնի 490.000 տոլարի:

10. — Կրթարարական յատկացում Էցմիածնի և Անիիիստ Գպրեսամնենու. —

Հայկական ուսուունարաններու ուժնեպակութեան բնդնանուր ծրագրին մէջ և իրենց հոլումին կրթանական պաշտունեանուն պատրաստութեան նպաստելու նոպատակով Նիմնարկութեան վարչական խորանարկութեան ուսուունական կազմունի յօդուու գործականքներու, առանց յարանուանական խորանարկութեան ներկայա գեկուցիցին ընդգրկած ժամանակամիջոցին մէջ 20.000 - քառա հազար - տոլարի գումար մը յատկացուեցաւ, որուն 10.000 տոլարը Ս. Էջմիածնի Դպրուվանքին և 10.000 տոլարը Անիիիստ Դպրուվանքին համար: Այս յատկացումները կը ներկայացնեն հինգական ուսունողի չըրս տարուան ժամկետը, տարեկան 500 տոլարի հաշուուղ:

11. — Այս Սահմանական Պատրէամի Օպերատորի մընդաւակման ծրագիր. —

Նախապէս որոշուած 15.000 տոլարի յատկացումներ վրայ կատարուեցաւ 10.000 - ամառ հազար - տոլարի յաւելում մը: Այս ենախի Պարէամի աշխատանոցին ծրագրին ընդարձակման համար ի նուաստ 150 տարագրի, փախանակ 80ի: Աշխատանոցը պիտի պարփակէ բնդամէնը 150 տեղեր, որոնց կեսը պիտի վերապահուի հայ տարագրիներու: Նիմնարկութեան 25.000 տոլարի յատկացման փոխարէն Մ. Ա. Վ. Վ. Ֆ. Ֆարագիրներու Բարձր Պամբէրութիւնը և լուսական կազմակերպութիւնները տրամադրած են ընդամէնը 67.000 տոլար:

ԱՎՐԵՍԻՐԱԿԱՆ ԽՐԱԳԻԲՆԵՐ . —

12. — Հաղեղի (Սուրբիա) Խերմանց . —

Գոյսութիւնն ունեցող ներանցիք չենքին դրայ յարկի մը յաւելման և կեզրոնական ջեռուցման հաստատման համար 20.000 - քանի հագար - տուտիք յատկացում մը կատարուեցաւ Այս ծրագիրը պիտի դորժագրուի Մ. Ա. Կ. Ք. Տ. Բ. Գոմիսէրութեան հետ միասնաբար, որ իր կարգին նոյն նպատակին պիտի յատկացնէ 20.000 տուար, ծրագրին ամրողջական ժամանակութիւնը՝ 40.000 տուար:

13. — Ճեկօնն է Ամսիոն Ճայլական Ընկերակցութիւն (Մարտիխ) . —

Այս Ընկերակցութեան յատկացուեցաւ 920 - ինն հարիւր քսան - տուար խոնանցի փուափ մը հաստատման համար, իր ամառնային կայանին մէջ: Փոխարէն Ընկերակցութիւնը յանձնաւու եղած է 10 չքաւոր մասունքներ ծրիգէն շնչունելու իր կայանին մէջ, յառաջիկայ ամառ:

ԳԻՑԱՆԱՆ ԽՐԱԳԻԲ . —

14. — Ազգանիշի Թաւարան (Լիբանան), Խուժմի Ճիւանդ, Ճեռախուզական Կեզրոն . —

Սոյն Հետախուզական Կեզրոնին համար 3366 - երեք հագար երեք հարիւր վաթուուն վեց - տուտիք յաւելուածական յատկացում մը կատարուեցաւ կը շիշուի, որ Հիմնարկութիւնն այս Կեզրոնին կառուցման և սարքաւորման համար նախագէս 100.000 տուարի յատկացում մը կատարած է:

1960ի Սեպտեմբերին Հիմնարկութիւնն մեծ պատիք վայելեց ընդունելու Ամենան Հայոց կաթողիկոս Ն. Ա. Ո. Տ. Տ. Վազգէն Ա. ի այցելութիւնը: Առկաի և գործագրութեան վրայ եղող զանազան ծրագիրներ քննուեցան հասկացութեան և գործակցութեան բարձր սգիով մը:

Թրիփոլի (Լիբանան) . —

Որոշուեցաւ գործադրել ողբացեալ Գալուստ կիւլպէնեկանի փափաքը՝ որոշ պայմաննեշ բու տակ Միջիալիի մէջ եկեղեցի մը կառուցանելու եկեղեցի մը և դպրոց մը շննելու համար նախագէս որոշուած 12.755 սիմերինի գումարը պիտի յատկացուի միմիայն եկեղեցի մը շինութեան, գումար գումարները ներկայիս կառուցուած լուսաւող:

Ա. Էջմիածին (Կոսկով յակացուած) . —

15. Յուլիսի 1960ի մեր գերին Զեկոյցէն ի վեր, ստացուած նոր տեղեկագիրներու հիման վրայ, 40.000 - քառասուն հագար - տուարի գումար մը ևս ուղարկուեցաւ Ս. Էջմիածին, Դեկտ. 1960ին, շաբանակելու համար Մայր Տաճարին վերանորոգութիւնը նոյն նպատակով ուղարկուած գումարները ներկայիս կը հասին 220.000 տուարի:

ԸՆԴՀԱ. ԳՈՒՄՄԱՐ 1960Ի ՄԻՋ ԿԱՌԱՐՈՒԱԾ ՍԱՑԱՆՑՈՒՄՆԵՐՈՒՄ

Նոր յատկացումներ 1960 Յուլիսին մինչեւ 28 Կոկսեմբեր

1. — Հայ Առաքելական Ընկերակցութիւն	Տուար	67.500
2. — Յաւել. գումար Լիբանանի գարժարաններու նորոգութեան	»	16.000
3. — Առաջնորդարան Հայոց Գաղտատի	»	24.000
4. — Միջիալիան Վարժարան, Աղեքոսնդրիս	»	3.200
5. — Լիբանանի մանկապարտէներու սարքաւորում	»	48.000
6. — Մարմնակրթական Առաջնորդութիւն	»	56.000
7. — Լիբանանի և Սուրբոյ Ցնօրիններու ամառնային դասրնթացը	»	2.00
8. — Յաւել. գումար հայ գարժարաններու կրթմէռակներու՝ 1960 - 61	»	20.000
9. — Կրթմաթուակն հայ գարժարաններու մէջ՝ 1961 - 1962 և 1962 - 1963	»	250.000
10. — Ս. Էջմիածինի Նախիլիասի Դպրեվանքքերուն կրթմէռակներու	»	20.000
11. — Այս Նախիլիասի Քարեասի աշխատանոցին յաւելուածական գումար	»	10.000
12. — Հալէպի, Եւրանոց	»	20.000
13. — Շինուազի և Աքսիոն, Մարսիլիա	»	920
14. — Աղունիլի Բուժարանին յաւելուածական յատկացում	»	8.350
Գումար՝		541.480
1 Յունուարէն 15 Յուլիս կատարուած յատկացումներ 1960 ին	»	241.250
1960ի յատկացումներու ընդհ. գումար՝	»	752.730
Մինչև 1959 ի վերջը կատարուած յատկացումներու ընդհ. գումար՝	»	2.047.695
Մինչև 81 Դեկտ. 1960 եղած յատկացումներու ընդհ. գումար՝	»	2.800.425
— Երկու միլիոն ութ հարիւր հագար շորս հարիւր քսան հինգ Ցուար —		